

Բաժանորդագին ԿԱՆԴԻԿ՝ Թուրքիոյ համար
տարեկան 50 դր. Ռուսիոյ համար և բռապ-
չի, ուրիշ երկիրներու համար չ չ ֆր.
Վեցամսեայ իւ եռամսեայ բաժանորդա-
գրութիւնը եւս կ'ընդունուին :

Գաւառներէն դրամի տեղ Օսմանեան նա-
մակադրոշմ կ'ընդունուի :

ՄԱՂԻԿԻ վերաբերեալ ամէն գործի համար
զիմել

Առ Տեօրէն-Հրատարակիչ
ՑՈՎՆԱՆ Գ. ՓԱԼԱԳԱԶԵԱՆ
Պոջիս, Պահէ-Գարու, Թաշ Խան, թիւ 50

ԺԱՂԻԿ

Լ Ր Ա Գ Ի Ռ

40 Փարա

Ազգային, Քաղաքական Եւ Գրական

40 Փարա

ՆՈՐ ՃՐՁԱՆ — Բ. ՏԱՐԻ. ԹԻՒ 45

ՃԱԲԱԹԱԿԱՆ ՔՐՈՆԻԿ

Ի՞նչ կը պակսի մեզ :
Դրամը գլխաւորաբար :
Դրամը՝ ինչպէս աղքատին, նոյնպէս
հարուստին համար կը պակսի մեր մէջ :
Երբ չքաւոր է մէկը, այլ բաւականի
ուսած ու զարգացած, ազնիւ իղձեր,
մարդօգուտ բաղձանքներ իրեն կ'իմա-
ցընեն պակասութիւնը միջոցին, որով
պիտի կարենար գառնալ պիտանի իւր
նմանեաց :

Երբ հարուստ է մէկը, միայն մե-
տաղին տէր լինելով և բնաւ օժտեալ
այն գովելի ծիրքերով և բարեմասնու-
թեամբք, միևնոյն աստիճանի վրայ կը
գտնուի մեր յիշած աղքատին հետ :
Դարձեալ, այդ աստիճանի վրայ գըտ-
նուող երկու անհաւասար անձանց ներ-
կայացուցած հակասատկերն, հոգեկան
վիճակը, զանց կ'ընեմք աստ նկարագ-
րել այժմ :

Եթէ այս ընդհանուր օրենքին կան
շեղող հարուստներ, ես ևս իմ կարգիս
կը յարգեմ բացառութիւնը : Կրնայի իսկ
անցնիլ առանց յիշելու այդ կարգի հա-
րուստներու գոյութիւնը, քանի որ ա-
մենախեզմ թիւ մը կը կազմեն . . . : Հա-
զարաւոր ուկիներու տէր եղողը դարձ-
եալ աղքատ է կ'ըսեմ, երբ մասմոնայն է
իւր տէրը և ինքն անոր գերին :

Իմ խօսքերու դէմ հարուստին զայր-
րութամբ հառաջանքը լսելէ առաջ, բա-
ցատրեցինք թէ ի՞նչ ըսել կ'ուզեմք այս
ժիտական ասացուածով :

Մեք չեմք ուզեր մեր ձեռքն ունե-
սորին գրապանը խօթել և ափ մը ոսկի
առնելով անօթիին ծոցը դնել, այլ մեք
համոզուած եմք թէ, դրամը միջոց մէ
և ոչ նպատակ : Այս սկզբամբ, անոնք
որ դրամը նպատակ դարձուցած են,
կ'աշխատիմք ուզողել իրենց թիւր կար-
ծիքը, չերմ համոզումը և զգուշացնել
վերենք ատկէ յառաջ գալիք վնասնե-
րէն, որք որչափ վնասակար իրենց :

այնչափ աղետալի կը լինին իրենց նման-
ներուն :

Հարուստին՝ նախ իրր մարդ, յետոյ
իրր մեծատուն ; հանրութեան ունեցած
պարտաւորութիւններն այստեղ թուելը
կանուխ է տակաւին : Այժմ երկու բառ
ըսեմք հարուստին իրեն համար . երբ ի-
րեն կ'ըսեմ, իրենները ինքնին կը հաս-
կցուին :

Վաճառականին, խօսքս Հայոցս հա-
մար է միշտ, տնէն վաճառատուն և
վաճառատուննէն բնակարանը երթալն
այնչափ փոքր միջոց մ'է, որ իրեն եր-
բէք չտար կենաց վրայ ընդարձակ գա-
ղափարներ : Այդ կարմ միջոցավաք մերկ ու
մերկ ապրելու եղանակաւ, շգտներ կամ
գտնելու իսկ գաղափարը չյղանար թէ
պայիշաներու փոշու ու ցեխու կոյտերէ
դուրս կեանք մը նաև կրնայ լինիլ :

Հարուստին զաւակը՝ հօրը գրամագը-
լուխն իրեն առանձնաշնորհում մը նը-
կատելու չ :

Քանի՞ մեծատուններ իրենց զաւակ-
ները բարձրագոյն վարժարաններ յղած
են յնւրոպա, կրթուելու, զարգանալու
և իրենց վերադարձին ընդլայնելու այն
անձուկ ու վաղանցուկ շրջանակն յորում
կ'ապրէին իրենց հայրեր : Այսոր նւրոպա
բաւական Հայ ուսանողներ ունիմք . կը
կա՞թէք որ բոլորն ալ հարուստներու
զաւակներ լինին . ոչ երբէք . քանիները
գիտեմ թէ ինչ զօհողութիւններով և
հնարիսաց միջոցներով իրենք զիրենք լւ-
րոպա նետած են . ուրեմն մինչ միջակն
կամ աղքատն բոլորովին կը կարողանայ
յայդմ, հարուստն իւր գիւրակեցու-
թեամբը ինչո՞ւ զրկէ իւր զաւակն ադկէ,
և ո՞րչափ կը համակրիմք այն հարուստին
որ հոգւով ալ հարուստ ու վեհ, կը հե-
տեւի ամէնուն կողմանէ ընդունուած ու
յարգուած ողմտութեան :

Եթէ մեծատան զաւակներն պէտք ե-
ղած կրթութիւնն և ուսումն առնէին, իւր
աղջկանց դաստիարակութեան մասին ևս
կը համարձակէինք երկու խօսք ըսել,
որպէս զի նոցա գիրքը մեր Հայ ընկե-

در عليه ده بچه قوسنده طاش خاندنه
ه نومروده «زاغيك» غزتهسي مديري
پالاقشيان حرونان

S'adresser à

HÖVÑAN PALACACHIAN

Directeur du journal arménien «Dzagik»
Rue Bahtché-Kapou, Tach Han, 50
CONSTANTINOPLE

ՇԱԲԱԹ

10 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1892

ՇԱԲ

ՀԱՅ ԿԵՆՍԱԳՐՈՒԹԵԱՆՑ

Ժ.

ՔԻԹԱՊՃՐ—ՄԱՐԴԱՐ

Ամէն ազգաց մէջ գրատունք լուսա-
որութեան կեդրոն, և ուսումնական
յառաջադիմութեան որորան համարուած-
են :

Գրատանց յարածումը կը համեմատի
գրագիտութեան յարաճման հետ, լինե-
լով անոր օժանդակ առարկայներէն մին :

Իսկ մասնաւորապէս՝ մեր ազգային
գրատունք . . . բացառութիւնը յարգելով
հանդերձ . . . լսել՞ թէ՝ պարզապէս ցե-
ցատուններ են հին մատենագրութեանց
և բազմահատոր կարեւոր ու հոգեշունչ
գրուածոց :

Ի մեզ հրապարակական գրատունք
կամ մատենագրանք գոյութիւն չու-
նին, ինչպէս որ կան ի Գաղղիա, յԱնդ-
ղիա, ի Վիշննա, ի Պէրին, ի Հեհաս-
տան և այլ ուրբէք, որք այս մասին յա-
ռաջադիմութեան զէնիթն հասած են :

Գրական լեզուի պահպանութիւնն
պարտաւորցուցած է զմարդիկ՝ մատենա-
գրաններ կամ վերծանութեան թան-
գարաններ հաստատելու, որով ունե-
նանք մատենաններու հաւաքածոյից հա-
մար պահպան մը, տեղ մը, և անոնց

շրջաբերութեան ու սպառման համար կեդրոնատեղի մը :

Սայէ է գրավաճառութեան ընդհանուր սահմանը, և անոր նախընթաց, յարակից ու վերջին պարագայից համառօտագրութիւնը :

Հայ գրավաճառութիւնն՝ ազգային մատենագրութեան իրեւ առաջնորդ նը- կատողներէն ամենայետինն գոլով և ես՝ հետաքրքրուած էի իմանալ թէ՛ ո՞վ եղած է մեր ազգին մէջ առաջին հիմնադիրն Հայ գրավաճառութեան, զի մեր տղայութեան ատեն՝ ազգին մէջ կը յիշուէին յաճախ՝ ի Մէրձան Շու- կայն՝ իրեւ առաջնակարգ գրավա- ճառ, Յարութիւն էֆէնտի Մարդար- եան, երկրորդաբար՝ Գարակէօմիկիւկի Պալտասար Սրապեան(1) — որ գեղեցկախօս մետահարան էր —, Վեղիր-խանին դու- ռը՝ Խալբախլը ծերունի-Մարկաւագը, որ հին մատեաններ ու գործածուած հազ- ուագիւտ գրքեր կը ծախէր. մեծ շուկա- յին մէջ՝ Պալա-Դանիէլը՝ որ թէ՛ կազ- մարար էր և թէ՛ գրավաճառ, ի Խալ- ճըլար-խան՝ հնավաճառ Մարտիրոսն՝ որ յետոյ անտէր մնալով՝ յնտիգուէ՛ Սուրբ Փրկչեան հաստատութեան մէջ սկալու- պարուեցաւ, և իւր մահուանէն յետոյ՝ գրքերն Ազգային Հիւանդանոցին սեպ- հականութիւն գարձան 40-50 ոսկիովը. իսկ ի Սեղբոս-խան՝ Վենետիկոց աւան- դական գրատունը կային:

Քաջ հայագէտ և հելեններէնի, անգ- զիարէնի, լատիններէնի ու պարսկերէնի հմուտ Երևաննեցի, Մեսրովլ սարկաւագ Դ. Թաղիադեանց՝ 1838 Մայիսի մէջ ի Պօլիս կուգայ Եւրոպական տարագով և պարսկական գդակով, և նախ ի Զիւմ- պիւլի խանը կ'օթեանի. յետոյ ի Դուզ- կունճուք՝ արքունի ճարտարապետ Կե- սարացի Սէրվէրեան Յովհաննէս Ամիրայի պաշտանութեամբն՝ եօթն ամոյ չափ վարժապետութիւն կ'ընէ Նորին պայա- զատաց և այլոց, Վսեմ. Ասլաննեան ըՍ- տեփան փաշայի ծախած տանը մէջ, գի- շերներն յիշեալ Ամիրային տունը հիւ- րընկալուելով: Նոյն ատեն յարուցուած կրօնական տարսպարտ կասկածները՝ կը տարածուին նաև գիտանական սարկաւա- գին վրայ, և պաշտօնէն կը հրաժարե- ցուցուի: Այնուհետեւ Թաղիադեանց, խիստ կարօտ մնալով՝ կ'ստիպուի օրա- պահիկ մը յանձնանձելու համար՝ շրջիկ գրավաճառութեամբ զբաղվէլ Աստուածա- շոցած էր Յ. Միւհէնտիսիսի գրքերով, Պալուասարի ոյժու առունելով:

(1) Պալտասար՝ որ նախապէս կազմա- րարութիւն կ'ընէր, ի Մէրձան գրատուն- քայլութիւնը մունքութեան մէջ կամ առաջ- ած էր Յ. Միւհէնտիսիսի գրքերով, Պալտասարի գործը կը շարունակէ այժմ Օհան էֆ. Սշճեան:

Կ'երևի թէ՛ հիւրակնի Պատ . Խմբա- գրութիւնը սոյն ծանօթ պարագայէն լուսաբանուելով, զԹաղիադեանց մինչեւ Հայ Աւետարանական թէրքի մը խմբագիր ենթագրելու թիւրիմացութիւնը ունեցած է, և այս առթիւ կարգ մը յարա- կից մանրապէտեր յիշած 201րդ թուոյն մէջ :

Սոյն ծանօթ Հայ գրավաճառաց ան- ուանց հետ՝ մերթ ընդ մերթ կը լսուէին ուրիշ քաղաքաց մէջ գործ ընող ազդա- յին գրավաճառաց ալ անունները . զոր օրինակ՝ ի Տիմիսու՝ Համբարձում էնֆի- յէնանցը(1), ի Նոր-Նախիջևան՝ Հայ- րաբետեանցը, ի Ուստուլ Յովհաննէս Ցէր-Աբրահամեանցը(2), յիզմիր՝ Յարու- թիւն Շահվերդիլեանը :

Պօլոյ Հայ գրավաճառութեան մե- նավաճառութիւնը Յնջուեցաւ մեր դպա- րոցականութեան ատեն՝ Յ. Մարգարեանի յառաջդիմասիրութեամբը, Պ. Սրապեա- նի չէզոքութեամբը, և Տեղապահ Մա- շաքեան Ստեփանոս Արքեպիսկոպոսի(3)

(1) Համբարձում էնֆիյէնանց՝ ոչ մի- այն գրավաճառ է ի Տիմիսու, այլ և տր- պարանի տէր, ու միանդամայն 1860ին սկսած կուունիկ պարքերական ամսագլուն հրատարակիչն ու Տնօրէնն էր: Էնֆիյէն- անց ունի այլ և այլ գրութիւններ և յօդուածներ:

(2) Նոյնպէս, Ցէր-Աբրահամեան ո՛չ միայն գրավաճառ, այլ և հեղինակէ կ'կա- րեւոր մատենից, կենսագիր է, օրացոյց շինող է, տպագրիչ է:

(3) Գարագօչ-Պօլոս Արքեպիսկոպո- սէն յետոյ, Արմաշու Դարեկվանուց երկ- րորդ վերանորոգիչը կը նայ համարուիլ Մաղաքեան Տ. Ստեփանոս Արքեպիսկո- պոսն՝ նոյն վանաց մէջ իւր կատարած բարոյական, ուսումնական և նիւթական բարենորոգմանց համար: Ատաբազմոցի Ցէր Յովհաննէս քահանային որդին էր Տնօրէննոս Սրբագան՝ ծնեալ 1804ին՝ նոյն քիւզեպազմքին մէջ:

1822ին Արմաշու միաբան եղած է, և 1829ին Ազաւնի-Ստեփանոսնուէն 28 տա- րեկան հասակի մէջ սարկաւագ, և մի և նոյն տարին արելոյ և վարդապետ մի- անգամայն ձեռնադրուած է:

1836ին Արմաշու վանուց Տնօրէն ժո- ղովոցն անդամուկից, և Դարեկվանուց վե- րատեսուչ կարգուած է:

1839ին նոյն վանուց համարակալու- թեան պաշտօնը ստանձնած է:

1847-1853՝ Նիկոմիդիոյ առաջնոր- դական փոխանորդութեան պաշտօնը կա- տարեց:

1854 ին, Մատթէոս կաթողիկոսին՝ Նիկոմիդիոյ Առաջնորդութենէն հրաժա- րելոյ յետոյ, պատրիարքական փոխա- նորդութեան պաշտօնը վարեց չուրջ եր- կու տարիներ:

1856ին Նիկոմիդիոյ վիճակին Առաջ- նորդ ընտրուելով, 1860ին եպիսկոպոս ձեռնադրուեցաւ Մատթէոս կաթողիկո- սէն:

1861-1863՝ Պատրիարքական Տեղա-

նախաձեռնութեամբը՝ Գաֆաֆետն Յով- սէփ էֆէնտիի սիրոյն, որ Նորին Սըր- բաղնութեան հաւատարիմ և գործուն- եայ փոքրաւորն էր յԱրմաշ, և յետոյ ժամանակ մը՝ նոյն վանուց գործակա- տարութիւնն ստանձնեց ի Պօլիս, և ի դիմաց Արմաշու Վանահայրութեան կամ Միաբանութեան, յանձնարարեալ գոր- ծերը կը տնօրինէր՝ նախ Մահմետ-Փա- շայի խանութիւն մէջ, ապա՝ Զագմաքճը- լար-Եօգուշի Զիւմպիւլի խանի ներքեւի գրատանը մէջ:

* * *

Հայ գրավաճառաց իրեւ նահապետը կը յիշուի — 150 տարիներ առաջ հրա- տարակեալ հին Եօրին իմաստակիրը մէջ — էրզուրումցի Մանուկ գրավաճառ մը (1), բայց այդ ժամանակի գրավաճառութիւ- պահ էր: Սոյն պաշտօնավարութեան մէջ ի Մայր Եկեղեցւող Սըրդեան և Խոլոտամ- եան սարկաւագները՝ վարդապետա. ը- րաւ, ինչպէս նաև տիրացու Ստե- փան և Յակով միաբանները՝ սարկաւագ, և նոյն վանուց մէջ ծառայող երկու պարկէշտ անձերն՝ իրենց գիւղին վրայ քահանայ ձեռնադրեց:

Արմաշու հաստատ եկամուտներէն շատը՝ Մաղաքեան Սրբազնի օրով առ- նուած են:

Յիշեալ վանուց մէջ տպագրութիւնը և Խմբագրութիւնը հաստատեց, բայց տարաբաղդաբար՝ վիճակային գործերով ի Պատրիզակ գացած լինելով՝ նոյն ժա- մանակուան համաճարակ քօլերային գոհ գնաց 1865 օգոստ. Զգին, և հասակի 65 ամաց:

Հանգուցեալ՝ անբասիր կեանք և շրջահայեաց պաշտօնավարութիւնը ունե- նալով, ընդհանուր Ազգին երախտա- պութեան արժանացած եզական անձ- նաւորութիւններն մինէ, սակայն յա- ւալի է որ Արմաշու պատուարժան Խնա- մակալութիւնը մինչեւ ցարդ տաճարաչէն և գպրոցաշէն Մաղաքեան սրբազնին վրայ մահարձան մը կամ գերեզմանաքար մը դնել չէ մտադրած, — ինչպէս որ ունի մահարձան մը՝ Պատրիզ-Պօլոս Արքե- պիսկոպոսն Արմաշու վանուց տաճարին մէջ, և Աղաւնի-Ստեփան Արքեպիսկո- պոսն՝ Նիկոմիդիոյ եկեղեցւոյն բակին մէջ, — գնահատալով Նորին Սրբազնութեան մատուցած ծառայութիւններն ի վահա- եկեղեցւոյ և ի պատիւ հիւթանիոյ աս- տուածարեալ վիճակի Պատրիզականուց:

(1) 1740 ին ի Կ. Պօլիս տպուած Եօրին իմաստակիր անուն գրքին վերջը՝ հետու- նը կամ գրունտով յիշեսիլիք ըզպատ- ճառ տպեցած անդաման սորին ըզգրավարածառ Ար- գրումեցի եղբայր Մանուկն զի բարին յինիշիլիք ի բարին: Ամէն:

Արիշ գրքերու մէջ անբասիր կեանք և շրջահայեաց պաշտօնավարութիւնը ունե- նալով, ընդհանուր Ազգին երախտա- պութեան արժանացած եզական անձ- նաւորութիւններն մինէ, սակայն յա- ւալի է որ Արմաշու պատուարժան Խնա- մակալութիւնը մինչեւ ցարդ տաճարաչէն և գպրոցաշէն Մաղաքեան սրբազնին վրայ մահարձան մը կամ գերեզմանաքար մը դնել չէ մտադրած, — ինչպէս որ ունի մահարձան մը՝ Պատրիզ-Պօլոս Արքե- պիսկոպոսն Արմաշու վանուց տաճարին մէջ, և Աղաւնի-Ստեփան Արքեպիսկո- պոսն՝ Նիկոմիդիոյ յիշեղեցւոյն բակին մէջ, — գնահատալով Նորին Սրբազնութեան մատուցած ծառայութիւններն ի վահա- եկեղեցւոյ և ի պատիւ հիւթանիոյ աս- տուածարեալ վիճակի Պատրիզականուց:

(2) 1740 ին ի Կ. Պօլիս տպուած Եօրին իմաստակիր անուն գրքին վերջը՝ հետու- նը կամ գրունտով յիշեսիլիք ըզպատ- ճառ տպեցած անդաման սորին ըզգրավարածառ Ար- գրումեցի եղբայր Մանուկն զի բարին: Ամէն:

Արիշ գրքերու մէջ անբասիր կեանք և յիշ- ուած գրավաճառապէտ անունը յիշ- ուած էր: Մանուկ կը թիւ լինել ի վահա- եկեղեցւու առաջական գրավաճառ Ար- գրումեցի եղբայր Մանուկն զի բարին: Ամէն:

Նը՝ թերեւս տեսակ մը ջէրջիմիուրին էր։ Անցեալ ժամանակաց հայ տպագրիչք էին միանգամայն գրավաճառք։ Իրենց գործատեղիներն էին Վէզիր-խան, Հասան-Փաշա խան, Քիւրքճի-խան, և այլ ուրեք։ Կային նաև մէկ քանի շրջուն գրավաճառներ ալ, ինչպէս մինչեւ ցայսօր կը տեսնուին։

Նախկին շրջիկներու գրամագլուխն էին մի քանի Պղնձէ Քաղաք, Յօթն իմաստանիք, Բուն-Տօմար, Աղջիկ Մանուկ, Քերական, Հեգարան, Սաղմոս, Փորձոց, Նարեկ, Օրացոյց, և այլ կը թոնական կարգ մը գրքեր, զրոս կը ժամէին եկեղեցւոյ գուռները, Շուկային մէջ, և տօնախմբութեանց ու համախմբութեանց յատկացեալ տեղերը։

Իսկ արդի թափառիկներն գլխաւորաբար կը վաճառեն՝ Աքլոր-Եղբայր(1), Գաղտնիք կանանց, Աշըք Ղարիս, Շահ Խամայէլ, Աշըք Քէրէմ, Շիրին Ֆէհրաթ, Քէօր Օղլու, Արզու Բամպէր, Լէյլա ի-լէ Մէնուն, Խուրշիտ իլէ Միհրին, Մէկիքան, Աշըք Դուրպանի, Զէյժան ու Խաման, Մահի Ֆիրուզ, Տէրտի Էօք, Թայար Զատէ, Փափազլար, Շարգիներ, Մէնուաններ, և այլն։

Սակայն այս տէնը Հայ գրավաճառութեան նախատիպը կազմող տարրներն են։ Բուն կերպաւորութիւնը կը լինի 1805ին, հաստատուելով ի Պօլիս, առաջին Հայ գրամունն, որոյ արժանայիշտակ հիմնադրին կենսագրութիւնն ընել կը փութամ։

Ամէն ազգաց մէջ, և ամէն տեղ, հաստատութեան մը — հանրական լինի այն թէ՝ անհատական — նախ հիմնադիրը գտնել կը փորձուի, յետոյ պայտագատ կամ յաջորդը, և ապա շարունակողը կամ ժառանգորդը։

Ուստի գարուս սկիզբներն, 1805 ին հաստատուած է։ Մարգարեան մեծահամբաւ գրամունն, որոյ հիմնադրին, պայտագատին՝ և շարունակողին միանգամայն համառօտ կենսագրութիւնը՝ կը յուսամ որ ոչ նուազ հաճայք պիտի պատճառէ գրամիրաց, առաջինն՝ իրեւ ներածական և երրորդն՝ իրու վերջարան շինելով՝ միջանկեալ անձնաւորութեան, որ դարուս ազգային խելօք գործիչնե-

(4) Զուարձալի, և առակախառն պատճութիւն մէջ, որ գրուած է ի Կ. Պօլիս Ազգ։ Պատրիարքարանի մէջ՝ ձեռամբ Մ. Վարդապետի, և առաջին անգամ հրատարակուած 1825 դեկտ. 19ին, «ի վայելումն հեղինակին, ու հարազատ և հոգեկից սիրելեաց իւրոց և յունկելուց», ինչպէս կը գրէ յիշեալ վարդապետը։

1863ին երկրորդ տպագրութիւն եղած է ջանիւք Ա. Գ. Մուրատեանի, որոյ գրական պարգամունն էր ԽՊՄՊ։

րուն մէջ կարեոր գեր խաղացած է համեստ շրջանակի մը մէջ, և որ իրաւումը մեծ գովեստիւք կը յիշուի ու կը գնահատուի ազգային ակմբոց և իրազեկ անձանց առջև։

Անդրանիկի Հայ գրատան հիմնադրի՝ գրավաճառ Մարգար՝ ծնեալ 1792 ին, Պարոն անուամբ մի գաւառացի որդի էր։

Պարոնի ծննդավայրի մասին տարակարծիք կը գտնուի ուսանուիք, Վանեցիք կը վիճէին թէ՝ բնիկ Վանեցի էր, իսկ Բալուցիք՝ իրենց հայրենակից կը համարէին։ Ազգականք վերջնոյն հաւաստիութիւն կուտան։

* *

Պարոն՝ 12 տարեկան հստակին մէջ Բալուի գիւղերէն(1) եկած է Պօլիս, և ի Սարայ-Եչի՛ Թիւլպէնտի-խանի մէջ կտաւ ու բիւլակն կը գործէ եղեր։

Ամուսնացած է Պարոն 1750 ին Սամաթիացի Մարիամ անուն օրիորդի մը հետ, յորմէ ծնած է անդրանիկը՝ Սարգիս։ որ 1756ին չորս տարեկան ծաղիկ հստակին մէջ մեռած է, և որոյ տապանաքարը կը գտնուի Պալըքլը նահատակին գերեզմանին մօտը։ Տապանին վրայ Ռևուր իմ Սարգիս սկզբանաւորութեամբ ուսանաւոր մը փորագրուած է։

Պարոնի երկրորդ զաւակն է՝ Սրբուհի, որ ամուսնանալով ունեցած է Թենսուֆ, Ալէմ և Մատթէսու զաւակները։

Թէնսուֆ՝ ի Ռոտոսթօ հարս գացած է Ամիրա-Գրիգորին, ուրկէ եօթը հատազջիկ զաւակի տէր եղած է, որոց ճիւղերն մինչեւ ցարդ կը շարունակուին։

Ալէմ ամուսնացած է Վ. Զարբանէլեանի հետ, և Մատթէսու՝ ի Ռոտոսթօ կարգուած է։

Իսկ Պարոնի երրորդ որդին է՝ Մարգար, որ Սուրբիկէն երկու տարեկան փոքր էր։

Մարգար՝ եօթը տարեկան անչափահաս հասակին մէջ մայրը կորսնցուցած լինելով, գրեթէ որը և գժրազդ մեծացած է։

Մարգարին հայրը՝ Պարոն, կտաւագործութենէ և բիւլակն տնածնիուրենէ յետոյ, իւր ճարպիկութեամբը յաջողած էր ծանօթանալ մէկ քանի ժամանակակից մեծ Ամիրայից և անոնց մատակարարը լինել։

(1) Զկրցանք ստուգել գիւղին անունը, ո՞չ ալ հայրանունը և մականունը, զորս Մարգար ալ չէ գործածած իւր ստորագրութեանց մէջ։

Նախնիք՝ իրենց ծննդավայրը կը գործածին սովորաբար իրը հայրանուն, կամ մականուն, ինչպէս՝ Մովսէս Խորենացի, Նզնիկ Կողբացի, և այլն։ Տաճկահայք՝ յետոյ գործածել սկսուն իրենց արհեստն՝ իրեւ մականուն, ինչպէս՝ Փէշտըմալեան, Թիւլպէնտիստեան, Միւհենտիստեան, և այլն, և այլն։ Վերջերս իրեւ մականուն կը գործածուին պապենական անուանք։

Մարգար որդիին ալ Ամիրայից սենեակները կամ ապարանները գրքեր տանելով ի սկզբան, կը վաճառէր զայնու, ինչպէս նաև Հասան-փաշա խանի մէջ աստուածանիք, բարեհամբաւ և քաջատուհամբ Աննեցի մահտեսի Յօհանեսեան մահտեսի Արքահամ Ամիրայի արդեամբ և ծախիւք՝ իւր սեպհական գործարանին մէջ 1824ին սկսեալ տպուած ԶԳՕՆ, ԸՆԴՅԱՆԱԿԱՆ և այլ կրօնական և ազգային գրքերու սպառութեան մեծ քանակութեամբ յայլ և այլ գաւառու, Մարգարին ձեռամբ կը կատարուէր։

Մարգար՝ տասնեւլոց տարեկան հասակն հազիւ թեակոխած էր, երբ ըստիպուցաւ՝ 1805ին առաջին Հայ-գըրատայի-իշի Թիւլպէնտի-խանի մէջ կտաւ ու բիւլակն կութիւնտ կը գործէ եղեր։

Ամուսնացած է Պարոն 1750 ին Սամաթիացի Մարիամ անուն օրիորդի մը հետ, յորմէ ծնած է անդրանիկը՝ Սարգիս և ամուսնանալով բանալու մէջ վարիցի յարկը իշնող սանդուղին մինի մէջ վրայի անկիւնը՝ մութ սենեկին մէջ։ Ժամանակ մ'ալ աստ մնաէք վերջ, Մէրձան-Փողոց եալտրուլը խանին կից քաղըրթավաճառին (իշկեմպէնի) քովի խանութը մէջ վարդանակ մ'ալ աստ մնաէք վերջ, Մէրձան-Փողոց եալտրուլը խանին կից քաղըրթավաճառին (իշկեմպէնի) քովի խանութը՝ (փոքր մզկիթի մը դիմաց որ վլած է 1844ին) 1822 ին՝ Կապուտիկեան բարթուղիմէս եպիսկոպոսի(1) փոխառութեամբ կը գնէ, փոխագրածը յետոյ գրքեր հասուցանելով նմա։ Այն ժամանակին Մարգար սկսած էր իւր նամակներն ստորագրել «Մարգար գրավաճառ ի Մէրձանն» մաքուր նոտրագիր։

Ահա՝ այդ վեհանձն եպիսկոպոսին փոխագրամով գնուած խանութն է, Հայ գրավաճառաց նահապետին հաստա-

(1) Կապուտիկեան Բարթուղիմէս եպիսկոպոս աշակերտ է Պօլսոյ Պատրիարքական գպրոցի գաւառաց Տիւրիկեցի Պօլսոյ վարժապետի, որ իւր հանալի զբուցութեամբ կը գնէ, փոխագրածը յետոյ գրքեր հասուցանելով նմա։ Այն ժամանակին Մարգար սկսած էր իւր նամակներն ստորագրել «Մարգար գրավաճառ ի Մէրձանն» մաքուր նոտրագիր։

«Բարթուղիմէս», զիսաջն ի միտ առ, Թադէ, Փրկչին մի՛ լինիր սառ, Թովմա, Պետրոս, 'ի կիրս եւ յառ, Լրումն բուի՛ վարի միտառ։»

Բարթուղիմէս աշակերտած է նաև Կաղզուանցի Զաքարիա Պատրիարքին։

Նիկոմիդիոյ և Արմաշու վանուց առաջնորդ եղած, վանքը նորոգած և եկեղեցին շինած է, Թէկ 1800 ին Կաթողիկոս ալ ընտրուեցաւ, բայց չընդունեց, հրաժարեցաւ։ Վախճանած է Հայոց ԱՄԾԸ թուականին։

տած այդ գրատունն է՝ որ յորդւոց յորդի ցարդ կը շարունակուի ամենայն ազնուութեամբ և արժանաւորութեամբ : Մարդարայ այս նոր գրատուն բազմամրոխ տեղ մ'էր :

Մարգար՝ իւր ժամանակին ժողովը դականութիւնը շահած մասնագէտ գըրավաճառն էր, և իւր անուան համբաւը տարածուած է աշխարհիս այն ամէն կողմը՝ ուր որ Հայ մը կայ:

1882ին գողդոջուն և ալեօր ծերունի
մը տեսայ յիկտիր , որ մեծ գովեստիւք
կը դրուատէր Մարգարի գործունէու-
թիւնը ու իւր բարեմայն հանգ ամանք-
ները :

Ապաքէն , Մարգար՝ Հայ ժողովրդ-
եան բարքն այնչափ լաւ իմաստափրած
էր , որ իւր գրատան ներքնակողմի ճա-
կատը՝ մէկ ծայրէն միւսն , իբր խորհըր-
դաւոր վերտառութիւն , և կամ իբր
խրատ՝ զետեղած էր խոշորատառ՝ ժամա-
նակի գիտնոց և գրասիրաց համար՝ Սօ-
ղոնի լակօնիկ

ԾԱՆԻՌ ԶԲԵՋ

Նախադասութիւնը :

Գծած էր նաև Մարգար՝ իրեն համար բարոյական սկզբունքներ, զորս միշտ կը քարոզէր ձրի՝ իւր յաճախորդաց:

Եւ մարդ մը՝ երբ առանց կըսելու ,
խենթ ու խելառ խօսք մը ընէր , Մար-
գարի կորուկ պատասխանն էր».

— « Աղուո՞րս , կոկորդիդ մէջքառա-
սուն պօղում ունիս . ամէն մէկ պօղումիդ
մտածէ մէյմէկ վայրիկեան , և այնպէս
խօսէ : »

* * *

Մարգարին նոր խանութը զարդար-
ուած էր կրօնական և Հայ-սուրբերո-
պատկերներով :

Զմոռնանք յիշելու թէ՝ Մարգարէն
գաղափարուած ու մնացած է հին Հրա-
սեր սիրոյ ի ժամանակէն պատրաստուած
այն պատկերներն , որ ի վենեստիկ տըպ-
ուած են պղինձի վրայ , և որ տարինե-
րու բեռան տակ՝ տակսւին իրենց գե-
զարուեստական ճաշակն ու թարմութիւնը
չեն կորսնցուցած , և որոց օրինակները
հագուագիւտ են :

Մարգար՝ միութեան փափաքողներէն
էր, և չէր ուզեր որ կրօնական վէճերն
արգելք լինէին ըլտսաւորութեան.

Մարգարինքն յորդորած է ամիրայից
շատերն , և պատճառ եղած է այն մե-
ծածախս գրքերու տպագրութեան , որը
վենետիկի և ի Վիչեննա լոյս տեսան :

Ոչ միայն այսպահի :

Մարգար նաև Մխիթարեանց միաբանութեանց գրքերու գործակալութիւնն ալ վարած է, և իւրօվստնն նոցայառաջադիմութեան սատարած:

Գրատան երկու կողմը կային այն ա-

տեն՝ մէյմէկ երկաթ՝ փեղիերով լուսա-
մուտներ, զորս Մարգար ծածկած էր
եկեղեցական պատկերներով և գրքերով
(Ծարունակելի) Ա. Յ. Ա. Յ. Ա. Յ. Ա. Յ.

ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆ ԿԱՆԱՆՑ

Ի ԶԵՐՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

Արտաքին աշխարհի մէջ յաճախակիլընդ առաջ կ'ենեն մեզ բնական զօրութիւնք, որք թէպէտ տկար և գողոսկ'երեւին զառաջինն, այլ յետոյ խուզարկու քննութեամբ վերահասու կը լինիմք թէ նոքա անհուն զօրութիւններ և անսահման ազդեցութիւններ են կուսոյ ճառագայթ մը, որ բարձրերէն յուշիկ և անձայն կուգայ մեզ, յետին աստիճան տկար և անզօր կ'երեւի, սակայն ո՛վ կրնայ ծշդիւ ըսել մեզ թէ որքան զօրութիւն ունի այն, Ո՞վ կրնայ մի առ մի թուել անոր բազմաժիւ և բազմադիմէ ներգործութիւններն երկրի վրայ :

Ճիշդ այսպէս ներքին աշխարհի մէջ ևս կան ընկերական զօրութիւնք, որք թէպէտ ազգուութենէ և զօրութենէ իրեւ բոլորովին զուրկ կը ներկայանան մեզ, սակայն հրաշալի արդիւնքներ յառաջ կը բերեն: Այսպէս և մարդկային միտքը թէպէտ տկար և անզօր կը թուի ինքն ևս լրւոյ ճառագայթից նման ունի եղական և զօրաւոր յատկութիւն մը որով որպէս թէ ելեկտրականութեամի կը տարածէ իւր զօրութիւնն ու ազգեցութիւնն ուրիշներու վրայ և ինքն ևս նոյն կերպով ուրիշներէն ազգեցութիւններ կընդունի: Աւքեմն կայ տպաւորութեանց հաստատուն և անդիմադրելլ ներածում մը և արտածում մը որք կը թուի և անու թեան օգնութեան:

թուրս լիսով բախուման որչ պարհած է ,
իւ գրականութիւնն որ ո՞չ այլ ին
է , բայց եթէ մտքին յայտնութիւնը
կամ զգացմանց և յուզմանց գրաւոր
բացատրութիւնը , այն ևս զօրութիւ
մէ , մինչև ցարդ գիտցուած զօրու
թեանց հզօրագոյնը : Որքան զարմանալ
է մոգական զօրութիւնը գրքի մը , եր
ձշմարիտ գիտութիւն և մեծութիւն կ
ներկայացնէ հոգւոյն : ||Վ է նա որ հըս
չակաւոր հեղինակի մը գլուխ գործո
մի երկոյն ընթերցմամբ շը ներշնչուիր
թէև գարեր առաջ գրուած լինի այն
||Վ կրնայ ու բանալ ազդեցութիւնն զո
մարդ կը կրէ . երբ գրքի մը լսին էջե

բիզոնին վրայ կ'արտադրի լոյս մը որուն
և ո՞չ մի հիւսիսայգ կրնայ հաւասարիլ :

Գրականութիւնն ազդեցիկ է մանաւանդ երբ ուսումնատենչ մտաց թերութեանց և կարօտութեանց հանդիպելով՝ համակրութիւն կը գտնէ և զանոնք ամոքելով և միտքերը համոզելով՝ բարձրագոյն և ազնուագոյն վախճաններու կ'առաջնորդէ :

Երբ կարող մտքեր և օժանեալ հանձառներ, իրենք զիրենք՝ ի գործ վարէին՝ իրենց նմանեաց սխալանքն ու սխակասութիւններն ՚ի վեր հանելու համար, և անոնց կարեկցելով ցուցնէին բարձրագոյն կեանք, նուրբ ճաշակ և ազնիւ նպատակ, զորս իրենք շատ յըստակութեամբ կը տեսնեն, ո՛հ, ո՛քան գեղեցիկ պիտի ինիք յայնժամ աշխարհ :

Այս պաշտօնը նա մասնաւանդ կեռչ
կը պատշաճի, կնո՞ջ կ'ըսեմ, քանզի ո՛ր
և է ուրիշ շատ կարողութիւններ ալ
թէպէտ և ունենայ այն, ունի սրտի
զօրութիւն մը՝ որ ամէն ուրէք և ամէն
պարագայից մէջ հզօր ու անդիմագրելի
է, այսինքն համակիր և անձնուրաց
սիրոյ գորոքինքը: Աչ ոք կարող է երե-
ւակայել զօրեղ ազդեցութիւնը կնոջ մը
սրտին, երբ բարձրագոյն աստիճանի
կրթութիւն մ'առած է, և վերագոյն
դաստիարակութեամբ մշակուած: այս
մեր խաւար աշխարհին մէջ կը գործէ
նա հրաշքներ զգոս և ո՛չ մի բնական
զօրութիւն կարող է գործել: ունենալով
այս սրտի զօրութիւնն՝ ունի նա զար-
մանալի ընդունակութիւն մը խարագոյնս
զգալու, այնքան խոր և զեղուն զգա-
ցումներ՝ որք չ'են կարող սրտի մէջ ամ-
փոխուած մնալ, այլ միշտ կը զեղուն և
կ'երեխին նորա գործոց մէջ, նորա շար-
ժուածոց, նորա դէմքին արտայայտու-
թեանց և արագ արագ փոխուող գոյ-
ներուն մէջ, և սրտէ ի սիրտ կ'անցնին
երկնից շանթերէն առաւել արագու-
թեամբ: Բայց միայն զգացմունք բաւա-
կան չ'են: Խորհուրդը զօրութիւն մ'է
զոր զգացմանց հետ միասին ի գործ
պարտիմք վարել, որպէս զի կարելի ե-
ղածին չափ չուտով մեր բազծացեալ
նպատակին հասնիմք: Այս անհուն աշ-
խարհիս մէջ և ո՛չ մի բան սաեղուած
է միայն առանձինն գոյ լինելու համար,
այլ ամէն բան դիտման մը ծառայելու
և փառաւոր վախճանի մը դիմելու նը-
պատակաւ է հաստատուած:

ուսթեանց ու տկարութեանց խորքը կը միիս, ո՞րքան պատշաճ էր քեզ, որ քու մոտաց այս կարգութիւնները՝ գործածէիր, բարձրացնելու և առաջնորդելու աշխարհը իւր լաւագոյն վախճանին, Գործածէ՝ ո՞վ կին, քու գրիշտ ալ նըման քու ազգեցութեանդ, և ցուցուր անկեալ մարդկութեան՝ թէ ո՞րքան երանութիւն և երջանկութիւն կ'սպասեն նմա. քու աշխատութիւնք անշուշտ պիտի վարձատրուին փառաց դափնեայ պասկներով.

ԵԿԳԻՒ Յ. ՊԱԼՀԱՑԵԱՆ

(Տարունակելի)

ԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Վեչ. Տ. ՄԿՐՑԻՉ ԽՐԻՄԵԱՆ Ա. Կամովիկոսին Միրտը և Մամուկը և Դրախտի ընտանիք գրեթերը, Ն. Վեհափառութեան պատկերով զարդարուած, վերստին կը տպագրուին ի Թիֆլիզ.

Վեհ. Հայրապետը կ'աշխատի եղեր երուսաղէմէն մեկնելէ առաջ աւարտել իւր Պատրիկի ու Թումանի հեղինակութենէն զատ ուրիշ երկասի բութիւն մ'ես.

Վեհափառը կատարելապէս առող է եղեր:

—ՊԱՆՏՀԱՐՄԱՆԻ ԵՒ ՊԱԼՀԲԵՇԵՐԻ առաջնորդ գեր. Տիմոթէոս եպիսկոպոս Սափիրչեան օգնական մ'ուզած լինելով, Ազգ. Պատրիարքարանը մը տագիր է, կ'ըսուի, բանիքուն եկեղեցական մը զրկել նոյն վիճակը. Անհիմն է այն լուրը թէ արդ պաշտօնին համար որոշուած է կեսարիոյ առաջնորդ գեր. Տրդատ վարդ Պալեան, Առայժմ այդպիսի որոշում մը, նոյն իսկ առաջարկութիւն մը չեղած ժողովոց մէջ:

—ՀՈՎՈՒԱԿԵՆ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆ ՆՍԻԹԻՒՆ, անուն ընտիր և հմտալից երկասիրութիւն մը ի լոյս ընծայեցաւ ի Տ. Մելքիսեդէկ արքեպիսկոպոսէ Մուրատեան, նուիքեալ երանաշնորհ Ներսէս Ե. Կաթողիկոսի լիշտուկին:

Սոյն աշխատասիրութիւն, իւր պարաւնակութեա իւր գտաւութեամբ, պատրաստուած է զլիստուրար իկեղեցականաց համար, և ժառայելով հանդերձ իրիւր դաստիքիր, եկեղեցական պաշտօնի փափողաց և պատրաստուղաց, կարող է օգտակար հանդիսանալ առձասարակ ամէն ընթերցողաց:

—ԵԶՄԻԱԾՆՈՅ Սինօդի տեղամամբիական եպիսկոպոս Մեդյականի համար հրատարակութեանցու, որպէս թէ շրջագայութեան ելուծ է իրեանեան նահանգի գիւղերն քոլէրայէ փարսկուածներունեւու կամար. այս նըման քողեցութեանդ, և ցուցուր անկեալ մարդկութեան՝ թէ ո՞րքան երանութիւն և երջանկութիւն կ'սպասեն նմա. քու աշխատութիւնք անշուշտ պիտի վարձատրուին փառաց դափնեայ պասկներով.

(ԵԿԳԻՒ Յ. ՊԱԼՀԱՑԵԱՆ)

Նաց ալ հրաժարականը թէե լիշտուածէ, սակայն կը կարծենը թէ այս պահուս որ և է խնդիր չէ մեջած: Կրօն. Ժաղովը խնդրեց կիլիկիոյ Ամեն. կաթողիկոսէն՝ մեղմացնել Մալաթիոյ. Սահսկեան Տ. իսահակ եպիսկոպոսին նկատմամբ իւր ըրած խիստ տնօրինութիւնն: Այս գիմումն հազորդուեցաւ նաև Տ. իսահակ եպիսկոպոսին, որ այժմ կը գոնուի Տարէնտէի (Սեբատիա) Աշոտ գիւղուազպին մօտ Ս. Յակոբայ մենաստանին մէջ:

Կիլիկիոյ Ամեն կաթողիկոսը նաև փիլոնազուրկ ըրեր է Մալաթիոյ Տ. Մեսրոպ քահանայն՝ Տ. իսահակ եպիսկոպոսին Աղորմացի ընելուն համար:

—Գէորգեան Ճեմարանի աշակերտաց ընդունելութիւնը վերջացեր է Սեպտեմբերի ակիզրը. սանուց թիւը հասեր է 150ի. Ճեմարանի տեսչութիւնը Պ. Ա. Մանդինեանցի տեղ ուրիշ մանկավարժ ուսուցիչ ըլդագութեր ու ուղարկած գործեան դասը:

Լիչպէս կ'երեկի, Սեղբակեան Սըրբազան՝ քոլէրոյէ բռնուազներուն օգնելու համար ո՛չ գրամ տարեր է հետը ո՛չ գեղ, և ո՛չ ալ այդպիսեաց հետ որ և է գործ ունեցեր է:

Եղելութիւնն այս է որ, ի Սուրմալու քուէրա ծագուծ ժամանակ, այդ գաւառի ժողովրդէն էջմիածին եկեր էին Ս. Մասունքները խնդրելու և առաջարկելու Սեղբակեան Սըրբազանին որ իրենց հետ երթայ, բոցց Սըրբազանը մերժեր է: Ս. Տեղապահի կարգագրութեամբ, նոյն գաւառու զերուաւեր են 90 տարեկան մի եպիսկոպոս և մի ճեմարանապատ առկաւագ, որոնք Սուրբմալուի բոլոր գիւղերը ըջեր, և յստ չափու կարազութեանն միմիշտարեր են ժողովրդէն:

—Արևելիքէն կ'իմանամք թէ, Արմացու Գագելվանուց Տեսուչ Գեր. շէ Մ. Վարդ. Գուրեան քանի մը շուրամ առաջնորդէն է հրաժարագութիր զըր կեր է խնամուկութեան, իւր վրայ գրուած պարտականութիւնները գոհ հացուցիչ կերպով կատարելու անձեռնամութիւն առարկելով, սակայն խնամակալութիւնը յատուկ գրով մը վստահութիւն յայտնած լինելով իրեն, անցեալ շաբթու գեր. Դուրեան երկրորդ նամակու մ'ետ առեր է իւր հրաժարականը: Արևելիք կը յարէ: « Աւրիշ մէկ քանի միաբա-

նաց ալ հրաժարականը թէե լիշտուածէ, սակայն կարծենը թէ այս պահուս որ և է խնդիր չէ մեջած: Կաթողիկոսէն՝ մեղմացնել Մալաթիոյ. Սահսկեան Տ. իսահակ եպիսկոպոսին նկատմամբ իւր ըրած խիստ տնօրինութիւնն: Այս գիմումն հազորդուեցաւ նաև Տ. իսահակ եպիսկոպոսին Աղորմացի ընելուն համար:

—Շումելուի Քիւշիքեան Տ. Խորէն քահանայն, որ իւր հիւանդութեանը պատճառաւ առ ժամանակեայ կերպով արգիւրած էր Ա. Պատարագ մասուցնելէ, այժմ առողջացած լինելով արտօնուած է ըստ առաջնոյն շարունակելու իւր պաշտօնը,

ուստի կը պատրաստուի երթալ իւր պաշտօնատեղին :

—Պոլսոյ գուրուչէշմէի եկեղեցւոյն համար քահանայ պիսիի ձեռնադրուի՝ նոյն եկեղեցւոյ հանգուց եալ Տ. Փիլիպպոսի փեսայն Պ. Աղնաւոր Պալըքճեանը :

—Երօն ժողովը մերթեց բերայի աւագերէց Արք. Գրիգոր քահանայ Աճեմեանի նոյն եկեղեցւոյ քահանայից գասէն գանգատելով մատուցած հրաժարականը, և որոշեց յանձնարարել եկեղեցւոյ քարոզչին որ գանգատները քննէ, Հաշտութիւն գոյացնէ և տեղեկագրէ :

—Ի ՄԱՂԱՐԱ, Գեր Հայութակ եպիսկոպոս Դիմոքսեան Սեպտ. 27 կիւրակէ օր քահանայ ձեռնադրերէ Քոլսեցի Պ. Ներսէթ Փափաղեանը : — Տեղուոյն Հոհիփոմեան աղջկանց վարժարանին վարժուի կարգուերէ Քարոյաւէր Տիկննոց վարժարանին այս տարւոյ շրջանաւարտներէն Օր Զապէլ Երամանուն նշանէ Փ. Թորոսեան, ուր տարիէ մը ի վեր թողած էր վարժարանը, վերակոչուերէ իւր պաշտօնին : — Տեղուոյն առաջնակարգ ազգայիններէն Տէր և Տիկննոց Տէլէնեան իրենց անձնական ծախիւք ամբողջովին ներկել տուեր են Ս. Թորոս եկեղեցւոյն ներքին մասը :

— Տնտեսն խորհուրդն որոշերէ տեղեկագրել Վարչութեան որ ազգագային կալուածոց ապահովագրութիւնը պարտաւորիչ իինի և միանգամայն վարչութիւնը քննէ այն պայմաններն որովք կապահովագրուին նոյն կալուածք :

—Երուսաղէմայ Ս. Յակոբայ Վանուց մայրավետներու երիցագոյնը Թուրփանտա խաթուն սեպտեմբերի վերջերը վախճաներէ 145 տարեկան Յուղարկաւորութիւնը մեծ հանդիսի կատարուերէ, մասնակցութեամբ բոլոր միաբանից Ամեն Տ. Յարութիւն Ս. Պատրիարք Հայրը ներկայ գտնուելով, գոմարանական խօսեր է ։

ԶՄԻՒ.ՆԻ.Ո.Յ վարժարանաց ողբալի կացութիւնը նկարագրող ընդարձակ

թղթակցութիւն մ'ստացանք, զոր սակայն չը պիտի հրաժարակեմք, վասն զի Մամուրեանի հրաժարականէն ի վեր նոյն վարժարանաց ստացած և ցարդ շարունակուղի վիճակը քանիցու նկարագրուած է արդէն լրագրաց մէջ մանաւ անդոր Մամուրեանի նման ճշմարիտ տաղանդներու գէմ ումանց տածած չարանախանձ կիրքն՝ այն աստիճան կուրացուած է գիրենք, որ ինչ որ ալ ըսուի ու գրուի չպիտի կարողանան արեւելու լուսոյն պէս բացայադարձմարտութիւնը տեսնել և ուղիղ ճամբուն դառնալը նամակագիրն ի զուր կը ճգնի երկարօրէն փաստերով ցոյց տալու Զմիւռնիոյ արդի Տեսչին գիտութեան չնփը ։ նորա մի քանի գրութիւնները հրապարակի վըրայ կեցած են արդէն և յայտնի կը կացուցանեն իրենց հեղինակին բովանդակ կարողութիւնը ։ իսկ գալով Պոլսական թերթի մը մէջ զինքը փառանողներուն, մինչեւ Յիսուս Փրկչի կարգը դասողներուն, այդ կարգի մարդոց ոչ չովանատին գործ կը գովեն ի պէտք է, ոչ պարսաւին ։ գործ կը գովեն ի պատութիւնը կարեւորութիւնը տալ պէտք է, ոչ պարսաւին ։ գործ կը գովեն ի պատութիւնը կարեւորութիւնը ու կարողութեան ու կարուցութեան ու կարուցութեան վրայ հաւատք ունենալով, այլ որպէս զի այդ կերպով կարուածած մինինախորդ Տեսուչը, նպատակ ունենալով ասպարէզէն վտարել ճշմարիտ տաղանդը, և իրենք միայն մնալ ու երևիլ Այդ գովարանութեանց մէջ անձնական գծուծ շահախնդրութիւնն ալ իւր գերն ունեցաւ ։ Դեռ չը մուցուած յօդուածի մը հեղինակը յոյս ունէր որ Միրաքեանց Պոլսոյ մէջ անս չականական պաշտօն պիտի ստանայ և ինքն ալ անոր չնորհիւ պաշտօն մը պիտի ունենայ իրեն հայկաբան դաստառու ։ Առաջին անգամը չը որ այդ պարոն Պոլսոյ օրաթերթերուն մէջ նոյն օրինակ շահախնդրութենէ դրդեալ ամրական գալուած շահախնդրութեալ ամրագիր մինի մէջ կը գործ ու կուտուի ։ այսպէս ալ եթէ երիտասարդ մը գործի մէջ կրնայ յաջողիլ միայն հաւատարմութեամբ, անկեղծութեամբ և աշխատասիրութեամբ, Կերակուրը մաքուր մնակի մէջ կը գործ ու կուտուի ։ այսպէս ալ եթէ երիտասարդի մը հոգին բարձրացած և սիրուածած ալ պատահածած չէ, չէ կարծլ յառաջանական պաշտօնի վրայ գտնուով այս կամ այն անձնաւորութիւնը, Թո՞լ այս մարդիկ գրեն ինչ որ կ'ուզեն, նշանակութիւն չունի ։ Միայն եթէ փափագելի բան մը կայ և այդ այն է որ ընթերցողք դատելու, իրենց կարդացածին հոգւայն թափանցելու վարժուին, և հըրապարակի վրայ յայտնուած ամէն կարծիք կամ տեղեկութիւն հալած իւղի տեղընդունին :

ՍԱՂՆԻՍՍՈՅԷՅ թղթակից մը, յիշելէ յետոյ մեր կուսամիու և Աւումնամական վեհապետին, Սուլթան Ալտ-իւլ-Համիտ Բ. Կայսեր նւր ամէն կարգի հաստակաց կրթութեանը համարը ըրած հանապազոր եաց խմաստուն տնօրինութիւններն, և այս տնօրինութիւններէն գտտուելու հա-

մար ազգայնոց ունեցած աննահանջելի պարտաւորութիւնն, կը գատապարտէ Մաղնիսացւոց առայս ունեցած անտարբերութիւնն՝ նկարագրելով տեղուն վարժարանաց վերջին 5-6 տարու անդամական մէջ ստացած անբարեկարդ և ողբալի վիճակն ։ Մանչերու վարժարանն ունի եղեր երկու պաշտօնեայ մին, կառավարութիւն գասախոսութեան վական կարգասարդ միակ կորիկի երիտասարդ, մը, իբր դաշտուու:

Այս վերջնոյն համար մեր թղթակիցը կը յարէ ։ Նորեկ վարժապետին ի նշարոյականի տէր լինելը 15 օրուան մէջ ամենուս ալ յայտնի եղաւ ։ վարժապետի մը կը վայլէ ցերեկ և գիշեր գենետուն յաճախել, բբեթա, բավու և ասոնց նըման խաղեր խաղալ, արբենալ մինչեւ իսկ վարժապան երթալու ժամանակ ։ Այսպիսի վարժապետները, որք մաքուր և սուրբ բարոյականութենէ զուրկ են, ինչ բարոյական ազդեցութիւն կրնան ունենալ աշակերտաց վրայ ։ Գաւառացայիք ան կեղծ և բարյականի տէր վարժապետաց պէտք ունին . թո՞լ ասոնք լեզուագէտ մէինին, վեաս չունի, բայց անհրաժեշտ չառածեած է կարուցութեանը ։ Գաւառացի ամէն երիտասարդ բժիշկ, փաստաբան, և այլն, չկրնար լինիլ բայց կրնայ յաջողիլ մինիլ բործաւոր և արհեստաւոր ։ Երիտասարդ մը գործի մէջ կրնայ յաջողիլ միայն հաւատարմութեամբ, անկեղծութեամբ և աշխատասիրութեամբ, Կերակուրը մաքուր մնակի մէջ կը գործ ու կուտուի ։ այսպիս բարյական գալուած շահախնդրութեալ ամրագիր մինի մէջ կը գործ ու կուտուի ։ այսպէս ալ եթէ երիտասարդ մը հոգին բարձրացած և սիրուածած ալ պատահածած չէ, չէ կարծլ յառաջանական պաշտօնի վրայ գտնուով այս կամ այն անձնաւորութիւնը, Թո՞լ այս մարդիկ գրեն ինչ որ կ'ուզեն, նշանակութիւն չունի ։ Միայն եթէ փափագելու վարժուին, և հըրապարակի վրայ յայտնուած ամէն կարծիք կամ տեղեկութիւն հալած իւղի բանը իւղի միայն հաւատարմութեամբ, անկեղծութեամբ և աշխատասիրութեամբ, Կերակուրը մաքուր մնակի մէջ կը գործ ու կուտուի ։ այսպէս ալ եթէ երիտասարդ մը հոգին բարձրացած և սիրուածած ալ պատահածած չէ, չէ կարծլ յառաջանական պաշտօնի վրայ գտնուով այս կամ այն անձնաւորութիւնը, Թո՞լ այս մարդիկ գրեն ինչ որ կ'ուզեն, նշանակութիւն չունի ։ Միայն եթէ փափագելու վարժուին, և հըրապարակի վրայ յայտնուած ամէն կարծիք կամ տեղեկութիւն հալած իւղի բանը իւղի միայն հաւատարմութեամբ, անկեղծութեամբ և աշխատասիրութեամբ, Կերակուրը մաքուր մնակի մէջ կը գործ ու կուտուի ։ այսպէս ալ եթէ երիտասարդ մը հոգին բարձրացած և սիրուածած ալ պատահածած չէ, չէ կարծլ յառաջանական պաշտօնի վրայ գտնուով այս կամ այն անձնաւորութիւնը, Թո՞լ այս մարդիկ գրեն ինչ որ կ'ուզեն, նշանակութիւն չունի ։ Միայն եթէ փափագելու վարժուին, և հըրապարակի վրայ յայտնուած ամէն կարծիք կամ տեղեկութիւն հալած իւղի բանը իւղի միայն հաւատարմութեամբ, անկեղծութեամբ և աշխատասիրութեամբ, Կերակուրը մաքուր մնակի մէջ կը գործ ու կուտուի ։ այսպէս ալ եթէ երիտասարդ մը հոգին բարձրացած և սիրուածած ալ պատահածած չէ, չէ կարծլ յառաջանական պաշտօնի վրայ գտնուով այս կամ այն անձնաւորութիւնը, Թո՞լ այս մարդիկ գրեն ինչ որ կ'ուզեն, նշանակութիւն չունի ։ Միայն եթէ փափագելու վարժուին, և հըրապարակի վրայ յայտնուած ամէն կարծիք կամ տեղեկութիւն հալած իւղի բանը իւղի միայն հաւատարմութեամբ, անկեղծութեամբ և աշխատասիրութեամբ, Կերակուրը մաքուր մնակի մէջ կը գործ ու կուտուի ։ այսպէս ալ եթէ երիտասարդ մը հոգին բարձրացած և սիրուածած ալ պատահածած չէ, չէ կարծլ յառաջանական պաշտօնի վրայ գտնուով այս կամ այն անձնաւորութիւնը, Թո՞լ այս մարդիկ գրեն ինչ որ կ'ուզեն, նշանակութիւն չունի ։ Միայն եթէ փափագելու վարժուին, և հըրապարակի վրայ յայտնուած ամէն կարծիք կամ տեղեկութիւն հալած իւղի բանը իւղի միայն հաւատարմութեամբ, անկեղծութեամբ և աշխատասիրութեամբ, Կերակուրը մաքուր մնակի մէջ կը գործ ու կուտուի ։ այսպէս ալ եթէ երիտասարդ մը հոգին բարձրացած և սիրուածած ալ պատահածած չէ, չէ կարծլ յառաջանական պաշտօնի վրայ գտնուով այս կամ այն անձնաւորութիւնը, Թո՞լ այս մարդիկ գրեն ինչ որ կ'ուզեն, նշանակութիւն չունի ։ Միայն եթէ փափագելու վարժուին, և հըրապարակի վրայ յայտնուած ամէն կարծիք կամ տեղեկութիւն հալած իւղի բանը իւղի միայն հաւատարմութեամբ, անկեղծութեամբ և աշխատասիրութեամբ, Կերակուրը մաքուր մնակի մէջ կը գործ ու կուտուի ։ այսպէս ալ եթէ երիտասարդ մը հոգին բարձրացած և սիրուածած ալ պատահածած չէ, չէ կարծլ յառաջանական պաշտօնի վրայ գտնուով այս կամ այն անձնաւորութիւնը, Թո՞լ այս մարդիկ գրեն ինչ որ կ'ուզեն, նշանակութիւն չունի ։ Միայն եթէ փափագելու վարժուին, և հըրապարակի վրայ յայտնուած ամէն կարծիք կամ տեղեկութիւն հալած իւղի բանը իւղի միայն հաւատարմութեամբ, անկեղծութեամբ և աշխատասիրութեամբ, Կերակուրը մաքուր մնակի մէջ կը գործ ու կուտուի ։ այսպէս ալ եթէ երիտասարդ մը հոգին բարձրացած և սիրուածած ալ պատահածած չէ, չէ կարծլ յառաջանական պաշտօնի վրայ գտնուով այս կամ այն անձնաւորութիւնը, Թո՞լ այս մարդիկ գրեն ինչ որ կ'ուզեն, նշանակութիւն չունի ։ Միայն եթէ փափագելու վարժուին, և հըրապարակի վրայ յայտնուած ամէն կարծիք կամ տեղեկութիւն հալած իւղի բանը իւղի միայն հաւատարմութեամբ, անկեղծութեամբ և աշխատասիրութեամբ, Կերակուրը մաքուր մնակի մէջ կը գործ ու կուտուի ։ այսպէս ալ եթէ երիտասարդ մը հոգին բարձրացած և սիրուածած ալ պատահածած չէ, չէ կարծլ յառաջանական պաշտօնի վրայ գտնուով այս կամ այն անձնաւորութիւնը, Թո՞լ այս մարդիկ գրեն ինչ որ կ'ուզեն, նշանակութիւն չունի ։ Միայն եթէ փափագելու վարժուին, և հըրապարակի վրայ յայտնուած ամէն կարծիք կամ տեղեկութիւն հալած իւղի բանը իւղի միայն հաւատարմութեամբ, անկեղծութեամբ և աշխատասիրութեամբ, Կերակուրը մաքուր մնակի մէջ կը գործ ու կուտուի ։ այսպէս ալ եթէ երիտասարդ մը հոգին բարձրացած և սիրուածած ալ պատահածած չէ, չէ կարծլ յառաջանական պաշտօնի վրայ գտնուով այս կամ այն անձնաւորութիւնը, Թո՞լ այս մարդիկ գրեն ինչ որ կ'ուզեն, նշանակութիւն չունի ։ Միայն եթէ փափագելու վարժուին, և հըրապարակի վրայ յայտնուած ամէն կարծիք կամ տեղեկութիւն հալած իւղի բանը իւղի միայն հաւատարմութեամբ, անկեղծութեամբ և աշխատասիրութեամբ, Կերակուրը մաքուր մնակի մէջ կը գործ ու կուտուի ։ այսպէս ալ եթէ երիտասարդ մը հոգին բարձրացած և սիրուածած ալ պատահածած չէ

Ժողովուրդն, իւր մէջ ունենալսվանակ նորահաս երիտասարդութիւնը, հեռի ընթերցափութենէ և ուսումնասիրութենէ, փոխանակ եկեղեցի յաճախելու, իւր ժամանակը կ'անցունէ եղեր բագոսի տաճարին մէջ:

Արդարեւ ցաւալի և կործանարար է այս կացութիւն, Մազնիսացւոց համար, Կ'արժէ, որ տեղույն նորընտիր Պատուարժան, Թազ, Անորհուրդը, և Զմիւռնիոյ Պատուարժան, Ռւսումն, և Կրօնական ժողովները, նկատողութեան առնուն Մազնիսայի ժողովրդեան կրօնական և կրթական, այս ցաւալի վիճակը, և հարկ անհրաժեշտ եղած, դարմանները խորհին ու գործադրեն, Մեր թղթակիցը մասնաւորապէս կը յիշեցնէ բարեխրատ քարոզչի մը պէտքը:

Նույգարեան ֆրանս, Հոյր, բառարանին, հեղինակ Մեծ Մերուայ է Փէնտի, Նույգարեան, որ իւր խան, դարեալ տառողջութիւնը դարձանելու համար մոյրաքաղաքս, օգտափոխութեան եկած էր քանի մանէնէ ի վեր, այսօր կը մեկնի իւր հայրենիքն ի Զմիւռնիա՝ բոլորավին կազդուրուած:

ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Աւստրիա-Հունգարիոյ պատուիրակութեանց ժողովն ընդուներ է պատերազմական արտասովոր և արտաքին գործոց նախարարութեան ելմուացյացը, Սոյն ժողովը մէջ երիտասարդ-չեհ երեսուփոխան Պ. Էյմ քանից վէճ յարոց, Երբեակ-Նիզակակութիւնը ոչ թէ յարձակողութիւն, այլ պաշտամանողականէ:

Հունգարիոյ զինուորական վարչութեան լեզուն, որ գերմաններէն էր հունդարենի պիտի փոխուի:

Ֆրանսայի մէջ հանրապետութեան մոաջին անդամ | հաստատման համար Լիլի մէջ կատարուած հանդէսք շատ փառաւոր եղած-են, Պէճիքայի թագաւորին կողմանէ Յատուկ պատուի մականութիւնը ոչ թէ յարձակողութիւն, այլ պաշտամանողականէ:

Հունգարիոյ մէջ (Հարաւային Ասմերիկա) ընդդիմութիւններու սետը իւր մարդերով մայրաքաղաքը մոնելով, գործոց զեկն իւր ձեռքն առեր է: Առջի նախագահը փախեր և խագնաշխութութիւնը շատցեր են:

Ֆրանսայի և Գերմանիոյ միջեւ ժանուցագրեր կը փախանակուին: Համարու-

կի, վաճառականներէն մին հրազէններ ծախած է Տահումէի ընիկներուն:

Եզիփատոսի Խատիններուն մէջ երկարառակութիւններ ծագած են: Պատրիարքը չէ ուղած ճանչել Ընդհանուր կարգութիւնը և այլ գործոց վրայ, և առ այս նոյն ժողովոյն նախագահութենէն հրաժարեցուելով, վանք մը քաշուեր է, բանադրելով սակայն Ասիութի եսիուկոպոս Աթանասու որ իրեն տեղ նախագահ կարգուած է և զոր հիմա ժողովուրդը ճանաչեր՝ բանադրեալ լինելուն համար:

Ճենուույի մատ Պիզանեո հեղեղն յորդելով, ողողեր է Քրիստոամոր Գոլոմարուի ցուցահանդիսին երկու սրահներն ու քաղաքին ցած թաղերն:

Գերմանիոյ կայուրը Վիէննային մեկնեցաւ անցեալ հինգչարթի:

Վիէննայի թատերական և երաժշգական ցուցահանդէն անցեալ շարթու փակուեցաւ: 70.000 Փիօրին բաց ունեցեր է:

Պուլկարիոյ մէջ, Սօֆիա, Փիլիպէ Վանա և Ռուսութիւն երկարաշարժի ցընցումներ զգ ացուեր են անցեալ շարթու: Մումանիոյ զանազան քաղաքաց մէջ ալ, մանաւանդ ի ձուրձէջո, մի և նոյն տաեն երկարաշարժի ցնցումներ զգ ացուեր են:

Տահումէի մէջ Տուսու գնդապետը հոկտեմբեր 12ին նոր յաղթութիւն մը տարեր է:

Սպանիոյ Քրիստինէ խնամակալ թագուհին՝ Վիլհէլմ կայսեր նորածին աղջեկան կնքամայր պիտի լինի:

Սպանիոյ մանուկ թագաւորը քիչ մը տկար է:

Մայրաքաղաքի Ֆրանսական գեւապատան խորհրդական Պ. Լոմի Վիլհէլմ կայսեր անուանած է:

Պուլկարական փոխառութիւնը կը քուեր է. մանրամանութիւնը գեւապատանի չեն:

Անգլիոյ Պանքան իւր գեղչի սակը հարիւրին 2 էն 3ի բարձրացուց: Անգլիոյ մէջ բամպակի գիննալ վրայ դեր է:

Ֆրանսայի Երեսիխանական ժողովը երեքչարթի բացուեցաւ Զուիցերի:

Անգլիոյ Թագուհին Շնրակապի ու աւագ պատուանչանը տուեր է արտաքին գործոց նախարար Լորտ Ռուզբէրի:

Տումանիոյ կարու թագաւորն ու Ֆէրտինանան գահաժառանութեամբ, ծննդավայրն եղած է:

Ֆրանսայի և Ռումանիոյ միջեւ գործութիւնը կարու տեսած է նոյն քաղաքին համար տրուած որոշումը փոխել այսուհետեւ Մարսիլիայէն եկող բոլոր նաւերն ալ 10 օր քարանթինա պիտի սպասեն: Ան ծովու պուլարական նաւահանգիստներէն արուած անցագրերը Թուրքիոյ մէջ չափափ ընդունուին, եթէ հոն գործուող Օսմ. առողջապահական

նեցած իւր կալուածները Յունաստանի բարեգործական հաստատութեանց կը տակած էր, մինչդեռ նումանիոյ օրէնք չեն թոյլատրեր երկրին մէջ գոյացած հասոյթ մը օտար երկրի մէջ գործածել:

Խոտալիոյ գերմանական գեսանաւան գինուորական կցորդը Աւմակիթօթագաւորին ներկայանալով, յայտներ է թէ շատ անտեղի է արմատականաց պահանջած զինուորական ծախուց զեղչը:

Սպանիոյ խնամակալ Քրիստինէ թագուհին համանագրութիւնը, Քրիստոամոր Գոլոմարուի Ամերիկան գտած օրը (Հոկտեմբեր 12) ազգային տօնի օր պիտի լինի:

Եկեղեցավարութիւնը կատարած պատրիարք է. Հանգուցեալ կատարած պատրիարք մերեր է. Հանգուցեալ կատարած պատրիարք կատարած պատրիարք հանրածանօթ և Հայ եկեղեցաւ յաջութիւն սեր սերտ բարեկամութեամբը համակերպի եղած էր:

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Պայտոնաբաշանութիւնը: — Ճէվէր է Փէնտի, Էսկիչէ հրիփ առեւտրական գատարանին նախագահ, Մէկմէտ Ֆէրտ է Փէնտի, Խալիլի իւլ Բահմանի, Հասսն պէյ կազէի (Խորուաղէմ), Թէվիլիք պէյ Յավալը և Մահմուտ պէյ Քրիմսաթիի (Պրուսա) գայմագամ: Ճէվէր է Փէնտի կամրդանոյ ոստիկանապետ անուանեցան:

Աստիճանը: — Ադրիանուալուսոյ նախական գատարանին նախագահ առեւտրական Պաթիա պէյ իւլա Բ. աստիճանը տրուեցաւ:

Պատուանշանը: — Սինոպի կառավարիչ Բէշիտ փաշայի Գ. Օսմանիէ, Դէն Բութի Լիսան-ին-Հայ լրագրոյ արտօնատէր է: Վարդիս է Փէրտ է Փէնտի Սայիթի գեսապան անուանած է:

Պուլկարական փոխառութիւնը գործիցէ:

Երաղիպամ գայեցաւ Հանգուցեալ կատարական գատարանին նախագահ պիտի Վիլհէլմ կայսեր անուանած է:

Երաղիպամ գայեցաւ Հանգուցեալ կատարական գատարանին նախագահ պիտի Վիլհէլմ կայսեր անուանած է:

Ենտախտ: — Թէպէտ հնասիսի երկիւղն ըստ բաւականին անհետացած է, սակայն առեւտրական տեսակէտով ծանրակի լրու մը կուգայ: Մարսիլիա վարական գործուած է: Առ այս Առողջապահական վարչութիւնը հարու տեսած է նոյն քաղաքին համար տրուած որոշումը փոխել այսուհետեւ Մարսիլիայէն եկող բոլոր նաւերն ալ 10 օր քարանթինա պիտի սպասեն: Ան ծովու պուլարական նաւահանգիստներէն արուած անցագրերը Թուրքիոյ մէջ չափափ ընդունուին, եթէ հոն գործուող Օսմ. առողջապահական

պաշտօնեայք չվաւերացնեն զայնս։ Եղիպառու 7 օրուան քարանթինա սահմանած է Օտէսայէն գացող նաւերուն, և Յունաստան 11 օրուան քարանթինա սահմանած է Սև ծովու Խուման ու Պուլկար նաւահանգիստներին գացող նաւերուն։ Եարթուս նոր վարակուոծ տեղերն են, Կարսոյ և Եէմէնի նահանգներու քանի մը կողմերը, Թօրիսի նահանգ (Ռուսիա), Ֆրանքօրթ (Գերմանիա), Սէզար և Զէմին (Հունգարիա), Պէլճիս յուլիս 25 էն մինչև հոկտ. 13 հընտախտէ 1135 վարակուողներ և 564 մեռնող եղեր են, Սէլսնիկի և Զմիւռնիոյ առողջավահական վիճակը քննելու համար Պօնկովքի պէյ շարթուս կը մեկնի։

Զմիւռնիա բերել տրուելով ֆրանսական 8 տեսակ լաւագոյն ցորեն, երկրագործաց բաշխուեր է։

Օտսան գաբոնի ատաղզավաճառք Զրոյ ընկերութեան հետ պայմանագրութիւն մը կոնքեր են՝ առատ ջուր ունենալով հրդեհի պատահականութեանց գիմագրաւելու համար։

Օտսան Սիւնհոդը հարկաւոր գիւրութիւնները պիտի տայ Պօլսոյ Յունաց Պատրիարքարանին՝ Մոսկուայի վանուց պարտքը կարգադրելու համար, որով հետեւ պարտապահանչք վանուց կարասիները բրաւել սպառնացած են։

Բանտերը բարեկարգելու խիստ հըրահանգներ տրուած են։

Կարենյ մէջ այս տարի հունձքը նըւազ լինելով, միջոցներ կը խորհուրին ձեռնային սովու մ'առաջքն առնելու։

Զմիւռնիոյ ջուրց արտօնութիւնը խումքը լուծուեր է կ'ըսուի։

Աղբիրներ կը զետեղուին Պօլսոյ Զրոյ ընկերութեան կողմանէ, ի Պատրիարքաց վաշա, Խաստիւլ և Թօփհանէ։

Սամօնի, Զէմէտ գացած միջոցին Բաքէի և Կօլ շոգենաւը սեպտեմբեր 15ին ժայռի մը զարնուեր ու ջուր առնել սկսելով խրեր է։ Տեղէն հանողին 75,000 Ֆրանք պիտի տրուի։

Իննեալի մաքրանոցին մէջ հեռագրատուն մը բացուած է։

Պրուսայի երկրագործական վարժարանին վիճակը քննելու պաշտօն ունեցող Նրամ է Փէնտահի՝ տեղեկագրով մը կարգ մը բարեփոխումներ առաջարկած լինելով, վարժարանին ուրոշուած է՝ առանց միացում կատարելու։ Մախսուսէն աւելի կանոնաւորել։

Վէճն Սուլքանին գահակալութենէն ի վեր արտօնութիւն ստացող լրագրաց և հրատարակուած տարեցոցներուն մէկ ցուցակը կը պատրաստուի։

Դաւուստանի պիտի ենթարկուին զեղծմանց համար Մըյ Պուլանը գաւառական հարցաքնին հարցաքնին դատարո՞ Մուս-

թափա է Փէնտահի, Ամասիոյ ընդհանուր գատախազի օգնական Թահսին է Փէնտահի և Հեքեարիի նախական դատարանին անդամ։

Քարիս աներերու կանոնագրոյն համաձայն, մինչեւ երկու տարի պայմանաժամանակամատ տրուած է քարահանքեր բացողներուն արտօնագիր ստանալու։ Հատացողները տուգանքի պիտի ենթարկին։

Գավաքի մաքրանոցին պահակ զինուարաց համար տաղաւարներ պիտի շինուին։

Հանգստեան թոշակ յատկացուած է 3750 զրու Մըյ նախակին կառավարիչ Էօմէր Եէվը փաշայի, 300 զրու Կեղրոնական բանահին տնօրինի նախորդ օգնական Մկրտչէ է Փէնտահի։

Ռոտոսքը շոգենու պահակ չեղանակ յատկացուած է 3750 զրու Մըյ նախակին կառավարիչ Էօմէր Եէվը փաշայի, 300 զրու Կեղրոնական բանահին տնօրինի նախորդ օգնական Մկրտչէ է Փէնտահի։

Ռոտոսքը շոգենու պահակ չեղանակ յատկացուած է 3750 զրու Մըյ նախակին կառավարիչ Էօմէր Եէվը փաշայի, 300 զրու Կեղրոնական բանահին տնօրինի նախորդ օգնական Մկրտչէ է Փէնտահի։

Երկրաշարժի սաստիկ ցնցումով մը 10 տուններ, ջաղացք մ'ու պատեր փիեր են ի Գարաճառու (Այտըն), մարդու կորուստ չկայ, Անդրիանուպոլսոյ և Պրուսայի Անտարքլը գաւառակին մէջ ալ երկրաշարժի անվաս ցնցումներ զգացուեր են։

Ցիլիրիտէրէ (Գօնեայ) տենդ ու ըստամոքսի բորբոքման նման հիւանդութիւնք ծագեր են։

Անդրիանուպոլսոյ հիւանդանոցին բժիշկ հարգուած է հարիւրապետ Վահան է Փէնտահի։

Բէրայի թաղապետութեան նախորդ Արկադակալ Սէմիմ Սըրրի է Փէնտահի 850300 զրու իւրացուցած լինելուն համար, եռամսեայ բանտարիկութեան և վեցամսեայ պաշտօնագրկութեան դատապարտուած է։

Ռոտոսքի հոնձքերը գոհացուցիչ չեն եղեր, ինչպէս նաև գիները, որք կոտրած են։

Համազգային Անկելանոցին քարերը պիտի նուրիէ Զմիւռնիացի Համի Մուստափա է Փ. որ Զմիւռնիոյ Կէօգ-Թէփէտեն լուն լոնդարձակ քարահանքեր ունին Ներքին գործոց նախարարը հաւանած է այս նուէրին։

Մախսուսէի վարչութիւնն ու Շիրքէթ Խայրիէն միացնելով մեծ ընկերութիւնն մը կազմելու խօսքեր կային, ստական որոշուած է՝ առանց միացում կատարելու։ Մախսուսէն աւելի կանոնաւորել։

Զինուորական շարժուն հիւանդանոցներն ուրոշուած է հետեւեալ կերպիւ հաստագագուն հարցաքնին հարցաքնին դատիւ է Փէնտահի։

Եղեսիոյ Առետրական դատարանը վերակազմուեր է հետեւեալ կերպիւ հաստագագուն հարցաքնին հարցաքնին դատիւ է Փէնտահի։

Անդամք՝ Համի Պէքիր, Ալի Հաֆըզ, Մէհմէտ Քեամիլ, Քեազդալեան Սարգիս, Տապաղեան է Էլիս, Ալպամի Միքայէլ է Փէնտահի։

Պրուսայի իյնէկէօլ գաւառակին գանազան գիւղերուն մէջ ծաղկախտ երւան ելեր է։

Օսմ. Պանրայի նախորդ տնօրէն Մ. Տըզօ, Մարսիալիայէն շոգենաւով մայրաքաղաք գալու պահուն, ինքինքը ծովակը նետեր է։ Մարմնը չէ գունուած։

Պուլսոյ Գարափանց ընկերութեան բաժնետէրեն իրենց բաժնեթղթոց անուանական արժէքին վրայ հարիւրին երկու վճարում մը ընել հրաւիրուած են յատկացիայ նոյեմբեր Յին (ն. 8)։

Թղթատարին յանձնուած նամակներու պահարանները միաձև չինելով ծախելու արտօնութիւն խնդրած են սեղանաւոր Աւետիս Պէշիրեան և Տիգրան Հուտուսեան է Փէնտահիներն, շահէն մաս մը Համազգային Անկելանոցին յատկացուելու պայմանաւ։

Ռոտոսքը գիլիսէ մէջ Միւլիքի երկրորդական վարժարաններ պիտի բացուին։

Ցանցանօր (Ճիւնհա) ամբաստանեալք դատավարութենէն յետոյ, Վերաքննիչ և Վճարեկ ատենիս ատենիսից գիմուելու պահուն, ազատ չարձակուելով, կամ Վերաքննիչ ատենի բանտը պիտի գըրուին, և կամ ոստիկանական հոկողութեան ներքեւ պիտի առնուին։

Ապահովգրական ընկերութեանց գործառնութեանց յատուկ տնտեսագիտական լինեական ու եմուական լրագիր մը հրատարակելու արտօնութիւն խնդրած է Սրամպուլ լրագրոյ խմբագիրներէն Մանուկ է Փ. Բէյթմեննեան։

Սեբաստիոյ գիւղօրէից նախնական վարժարանաց ծախուց նպաստելու համար հողմաղացքներ պիտի շինուին։

Խարբէրին 6 ժամ հեռու Ազգան գիւղին վրայ Տէրսիմցի աւազակներ յարական են, այլ ոստիկան զինուորք հասնելով, անոնց պետք Քիւշիւք Աղազատէ մեռած և այլք վիրաւորուած է։

Երգնեկալի գաւառի գոհացուցիչ նախնական վարժարանաց ծախուց նպաստելու համար հողմաղացքներ պիտի շինուին։

Խարբէրին 6 ժամ հեռու Ազգան գիւղին վրայ Տէրսիմցի աւազակներ յարական են, այլ ոստիկան զինուորք հասնելով, անոնց պետք Քիւշիւք Աղազատէ մեռած և այլք վիրաւորուած ձեռքակալուեր են։

Երգնեկալի գաւառի գոհացուցիչ մէջ այս տարի 47.832 թթենի, 95.167 պողաստու և 492.483 այլ ծառեր տնկուեր են։

Ա Ր Փ է Ք Դ Ր Ա Մ Ո Ծ		
Մար. լիրան	100 դրէնց	
Մէտիոնէ	107 40	Վեցնոց
Քառորդ մէտիս	105 35	Բուսից բոլ
Մանկ մէտիս	101	Վարովէոն
Մէթալիք	98 30	Գրիմից
Հինդնոց	101	Անդալ լիրա
		Մահէթ թղթագրամ
		9 9
Պօնովիտէ	24 5	Բուսի երկ
Բահմիլ Օսմ.	83 10	Թասվիւէ

ԿԱՊԱԴՈՎԿԻՆՑ ԳԱՒԱԾԻՆ

ՀՅԱ ԼԵԶՈՒՆ ԽԻ ԽՈՐԱ ԱՐԴԻ ՑՈՒՆԱՔԵՆ
ԳՈՒԱԾՈՒԹՎԱՐԵԱՌԵ

(Հար. տես թիւ 34)

33. Կանկարի .— Այսպէս կ'անուանեն կապադովիլիացիք տեսակ մը բոյս ուրու արմատէն կը շինեն մազտաքէ (սաւզզը) և պտուղներն ալ սուրճի տեղ կը գործածեն, մասնաւորաբար Ֆարասացիք: Այս բառ որոշակի հայերէն կանկառն (ինչինար) է: Բայց ոչինչ չցուցներթէ կապադովիլիերէն այս բառ Հայ լեզուէն եկած է կամ հակառակի և կամ, ինչ որ աւելի հաւանական է, ի հնումն իւր նախկին իմաստովն հասարակաց էր երկու ազգական լեզուաց մէջ:

ինչպէս կերպի, այս կանկառը մեզ
ժանօթ ինկինարէն տարբեր տունկ մ'է.
Զը մոռնամք ըսել թէ արդէն Կեսարիո
մէջ բուն կանկառ (ինկինար) չկայ. Այս
կանկառին Զէյթունցոց կանկառն է,
տեսակ մը փուշ որ կէս կանգուն կը
բարձրանայ զոր կեղեւելով կ'ուտեն նոր
ելած ժամանակ և հոյզն ալ կը ժողվեն
ու չորցնելով իրեւ ծիւթ կը ծամեն.
Հունտերը չորցնելով կը խորովեն սուրճի
պէս և կը գործածեն իրեւ հազի գեղ
խմբնելով հիւանդին:

34. Կայծառ. — Դարբինին ունելի-
քը (մաղա) . բառ Ֆարասացւոց : Հայե-
րէն կայծին յայտնի խնամութիւն ունի :
Բայց չեմք կրնար ենթադրել թէ Փա-
րասական այս բառ պարզ բառ մ'է ինչ-
պէս Հայերէնը , այլ՝ ինչպէս որ այլուր
այս բառին վրայ խօսելով ըստած . եմք ,
ածանցեալ է կայ , կայերէն կայծ , և
զառ=կրող , բռնող բառերէն : Բոլորովին
անհեթեթ է ենթադրել թէ Փարասա-
կան բառը հայերէնին նուազական ձևն
է , որովհետև ի՞նչպէս կայծի նշանա-
կութենէն մի և նոյն բառը կարենայ նը-
շանակել նաև ունելիք , աքցան : Կապա-
դալլիւեան բառին խնամութիւնն այնքան
մերձաւոր չէ որքան կ'երևի առաջին հայ-
եացքով . նմանութիւնը մի միայն արմա-
տին մէջ է , ինչ որ սովորական է բազ-
մաթիւ արիական լեզուաց :

¶. Քառօլիսիի ստուգաբանութիւնը
կայծառի մասին աւելորդ է ըսել թէ հիմ-
նովին սիսալ է . կայծառը կը մեկնուի
«կայծ»ով և «առ»ով . ասի այնքան ակ-
ներեւ է , Մեր բառակրկիտ հեղինակն որ-
քան հակառակ պնդէ , դարձեալ կայ-
ծառ ն իւր կազմութեամբն իւր աղցու-
թիւնը կը յայտնէ . բռւն հայ քերակա-
նական օրինօք կազմուած հայերէն բառ
մ'է . թէև մեր հայ բառագրոց շատե-
րուն մէջ չկայ

35. կամո · իցիւ թէ, երանի · բառ

Phiаршашаց , յայտնապէս ազգական
հայերէն կամի , կամք , կամառը բա-
ռերուն հետ : Այլ կայ նաև սանսկրիտ ,
Kâmam =յօժարութեամք , Kâma =սէր :

36. Քանիզգո . բեկանել . բառ Ֆարս . Հայերէն զան = ծեծ , զանեմ կամ զան հարկանեմ = ծեծեմ : Կապադովկեր . ըէն սոյն բառ անմիջական խնամութիւն ունի սանսկրիտ kshanōmī = վիրաւորեմ և հելլեներէն pēñimī , և քանօն :

37 · Φωτια = φωτι· φωτι Φωτια · ζω-
γερξη φωτι·

38 . Φιωνίο ή Φιωνίο'ρο = *b*η_ηθερπο .
μων θωρασ . Λωτήνωρές *cervus* , Κερ-
τικάκων Λεφότων *μέλ* *carw* , corn , ca-
ro . Ζωγέρες οι *μέλ* *ραμβώναλφ* Κερπινόψη *μέλ*
φυσική μωνερ *κερ* η_ηωνωακής φωνηνούκ

(գուղը) : Աւելի հետաքրքրականն սա է որ
կաքիղէս գործածած է քառենու բառը
արջառի , ոչխարի իմաստով (բազդատէ
Ապողոն Քառնիոս , Քառնասիօն , Ալե-
քարնոս) : Թէ ի՞նչ խնամութիւն կայ հա-
յերէն գառև բառին և Էսքիղէսի վերո-
յիշատակեալ հելլենարէն գարնոսին մէջ ,
չեմ կրնար հասկնալ : Սակայն հայերէնին
կապադովկերէն լեզուին հետ ունեցած
յարաբերութեանց մէջ սա նկատողու-
թեան արժանի է թէ , կապադովկերէնի
մէջ ծանօթ բառը մի և նոյն արժատը և
նոյն իմաստը ունի ինչպէս կեղտական
լեզուաց մէջ , մինչդեռ գառնուկի նշա-
նակութիւնը հայերէն գառնոսին կամ
գառնին մէջ գժուարին է մեկնել : Քուր-
դիոս (Երես 141) կ'ենթադրէ թէ գ.առ-
նուը ի սկզբան մասնաւորաբար խոյ կը
նշանակէր : Այս ենթադրութիւնը Հայ և
Կապադովկի բառերու իմաստից մէջ նմա-
նութիւն մը կը բերէ :

Զիարդ և իցէ , անտարակուսելի է
թէ կապագովկերէն քառո՞ բառն աւելի
հին է , մինչդեռ հայերէն բառը կ'երևի
թէ հելենարէնէ յառաջ եկած է : Ցիշա-
տակութեան մեծապէս արժանի է սս
պարագայն ևս թէ , հայերէնի մէջ եղ-
ջերու նշանակող բառը , այսինքն եզն՝
հելեներէնէ յառաջ եկած է , ըստ ամե-
նայն հաւանականութեան ելլօ'ս (եղջե-
րու) էն . բաղդատէ լիթուաներէն elnis=
Փանատայի եղջերու , սլաւերէն jel-eni
=եռն :

39. Քարքանիցո . — վազեմ, ընթա-
նամ. բառ Ֆարասացւոց : Այս բառն ալ-
որ թերեւս հելեներէն քայլե՞ն ին հետ-
խնամութիւն ունի, անմիջական մերձա-
ւորութիւն ունի հին հայերէն քերպե
(դուրս հանել, հեռացնել)ին հետ (Der-
vishian. Arm. երես 76): Բաղդատէ նաև
քրքրի (Dervishian, երես 13): Եթէ
ճիշդ է Հայր Տէրովիշեանի կարծիքն թէ
հայերէն այս բայեր՝ սանսկրիտ կալ (հե-

ւերն են , նոյնը խիստ ծշմարիտ է Փարասպական այս բային համար որու արմատն կար սանսկրիտ բային մերձաւորագոյն է : Սա ևս ապացուցեալ է թէ Կապադովիլիոյ յունարէն գաւառաբարբառոյն մէջ Հայերէն բառերու համարմատ նշխարներն ոչ միայն հայերէնէ չեն եկած , այլ նոյն իսկ հնագոյն ձեւերն ենքան զիայկականն :

40. Քաստօրո . — Տեսակ մը մացա-
ռանման գիշի(1) , տերեւները մոշայի(2)
նման . Ըստ ամենայն հաւանականու-
թեան , այս բարդ բառին երկրորդ մա-
սը՝ տօրօ կամ ստօրօ՝ գուցէ խնամու-
թիւն մ'ունի հայերէն ծառին : Բազդա-
տէ տօ՛րի , տրիս . առև ի բառն տօ-
րո՛ւխա :

41. Քասրա՛րա . — Կայծքար . բառ
Փարասացւոց . հայերէն կայծքար : Հա-
ռէն բառը բարդ է կայծ և բար էն :
Փարասացւոց քասրարա ին առաջին
մասը՝ բառ՝ աւելի կը յիշեցնէ սանսկրիտ
կառ ը (փայլիլ) :

(Ծարունակելի)

ՆԱՐԴԻՄ

ՍԱՆԱՍԱՐԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

Պարտք կը համարիմ սոյն վարժաբարի նկատմամբ մի քանի համառօտ տեսեկութիւններ հազորդել Ծաղկիկի ազնիւնթերգողաց :

Սանասարեան Վարժարանի առաջին
նիթացաւարտք քսան և մէկ են՝ տասն
թոշակաւոր և տասն և մէկ ձրիավարժ,
ուստի ենք որ կապահան :

Թոշակաւորք չնորհիւ իւրեանց ծնո-
լաց և իւրեանց աշխատանաց , վարժա-
ռանին պատիւ բերելիք զրազմանց վերայ
էն՝ մեծաւ մասամբ վաճառականական աս-
պարիզում . երկուքն ի Գերմանիա կ'ու-
սանին թշշկութեան և նկարչութեան .
իսկ Կարին գտնուողք օրուայ որոշեալ
ժամերուն կը գնան վարժարան՝ իրենց
ընտրած ճիւղը կատարելադործելու հա-
մար :

Զրիավարժք անհուն երախտագիտութեամբ պէտք է յիշեն այն, ինչ որ Պատմեսութիւնը կ'ընէ ի սէր նոցա:

Բազում տարիներէ ի վեր գժգոհութեան ձայներ կը լսուին գաւառներէն դպրոցաց անկարգ վիճակաց վերաբերմամբ և բոլորն ևս առանց բացառութեան կը գտնատին մայրաքաղաքացի ուսունենեաւ:

ի նկատի առնելով նոցա արդարացի
անգատոներն ու բողոքները, և գիտ-

(1) Գի , գիհի . տաճկ . արտօն աղաճը .
գալ . genièvre .

(2) Մոշայ . տաճկ . իլդուն աղաճը . գալ .
tamaris .

նալով թէ՝ տեղացի զաւակ մի կարող է զնոսս գոհացնել, Սանասարեան Վարժարանի Պատ. Տեսչութիւնը աշխատեցաւ առ այդ դարման մի տանիլ, Տնօրինեցին ձրիավարժ ընթացաւարտներն մի քանի տարի վարժարանում պահել և նոցա մէջ գործունէութեան բարի նախանձ զարթեցնելու համար՝ խոստացան յառաջադէմները Գերմանիա ուղարկել: Այս մասին թողունք խօսիլ նոցանէ մին, որ իւր հեռացեալ ընկերոջ կը գրէ:

«Անցեալ տարի բոլոր ձրիավարժ և սանունքս արձակուրդը մեր ծննդաւ և վայրում անցնելով՝ վերջադարձանք ի և կարին, մեր Մայր Վարժարանում ծառայելու: Երկու երկաթագործք դըրակուեցան ի թիֆլոս իրենց արհեստը և կատարելագործելու, և մեզ ևս ըստ և կարի և ըստ յարմարութեան առարկայներ տրուեցան դասախոսելու՝ (մերթ և ուսուցչի օգնականութեամբ) յաջուագոյններն Աւրոպա ուղարկելու և խոստամբ: Վերջապէս հասանք տարբ և ուայ վախճանին, քննութիւններն ըստ և կամն: այստեղ ևս ոմէնքս հրապարակ կային քննութեամբք յայց տուինք յաջուագոյն մեր միամեայ աշխատանաց և անսպառելի բեղմաւոր արդիւնքը . . . և Քննութիւնները վերջացան, ահա քեզ «ծանրակիռ բոսէն» տասը տարինեւ և թէ հետէ եղայրաբար մեծցած ու և սնած անձինք պիտի բաժնուէին իրար «մէ, ո՛ գիտէ, ե՞րբ զիրար տեսնելու և պայմանաւ: Աւսուցչական ժողով տեղի ունեցաւ, Եւրոպա ուղարկել որոշուեցաւ Գալ Գիտարք Ճիկէրծիեան (Արարկերցի և անցեալ տարուոյ ըրջանաւարտ) և Սիմոն «Աղապալեան (Կարնեցի՝ այս տարուոյ ըրջանաւարտ) Վարժարանում պաշտօնավարելսներուեցաւ չորս ձրիավարժ և ներէն, իսկ միւսները՝ գնացին իրենց և տեղերը: »

ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆ

Ծաղիկի մէջ կրօնական հարցեր և նոցա պատասխանները կարդայով շատ գոհ մնացինք և օգտուեցանք:

Աստ խնդիր եղած է թէ՝ Եղիսարեթանունը ե՞րբ տօնելու է ըստ Հայ եկեղեցւոյ նախնական սովորութեան, զի՞ ինչպէս գիտէք՝ Եղիսարեթ անունն տարւոյն մէջ կը յիշատակուի քանի մը անդամ, ինչպէս Աստուածածնոյ անունն: Յովհաննէս անունն ևս ինդիր եղած է ի Ռուսուուգ, և նոյն իսկ ազգային մը տան դուռը չէ բացած քահանայի մը, այսօր անուանս աօնը չեմ կատարեր ըստով:

Կը խնդրեմք կարող կրօնագէտներէ որ համին գրել Ծաղիկի մէջ հարկ եղած ծանօթութիւնը: Կը մատուցանեմք կանխաւ մեր չնորհակալիքն:

Պուքրէկ

Կ. Պ. ՅԱԿՈԲԵՅՆ

ԿՕՆՏՈԼԱ

Ո՞վ է այն որ արագ արագ Մոցը տանիս, է՞լ կօնտօլայ, Այեաց վրայէն, արեւու տակ Որ քան զոսկի վառ կը ցոլա:

Մի՛ տար անզոյդ բեւակիդ ոյժ, (1) Վայր մի հասնիմ ես ալ քեզ մօս, Ռ՞մ, բող տեսնեմ ծոցի քընոյի Բուալունին այդ եղաղկոտ:

Ի՞չ կայ այսօր դեպ ի Քեօմա, Գըրսից երկրին սիրուն աղջիկ, Գամ մի եսիդ դարձիր Հարդան, Հեռուանց ինձ տո՛ւր գեր մի պաշրի:

Ա. ՀԱՄԲԱՐԳԱԲԹԱՆ
Գրուած 1881 ին.

ԱՅԼ ԵՒ ԱՅԼ Փ

Աշխարհիս վախճանը: — Գիտէինք թէ վերջապէս մեր այս մոլորակը պիտի դադրի ասմիելէ, թէ աշխարհս վախճան մը պիտի ունենայ անշուշտ: սակայն ո՛րչափ կը զարմանամք ու: կը ցաւիմք երր գիտուն-մարգարէք մեզ կ'ըսեն թէ 9 տարիէն, այսինքն 1901 մարտ 11ին՝ որ երկուշաբթի օրուան կը հանդիպի, աշխարհս պիտի վերջանայ: սակայն արդեօք, ի՞նչպէս պիտի վերջանայ և ի՞նչ պիտի լինի ջրեղեղ՞ղ, երկրաշարժ, հրաբխային աղէ՞տք, այս մասին համաձայն չեն գիտուն մարգարէք: Որչափ հետաքրքրական, այնքան ևս ծիծաղաշարժ է այս լուր: շատ անգամներ սոյնօրինակ գուշակութիւնք եղած են, մասնաւնդ թիստոսի 1000 թուականին: այն ատեն բոլոր մարդիկ կը հաւատային թէ աշխարհս պիտի վերջանայ: հրամանագրեր և այլ գրութիւնք կ'սկսէին սա բառերով: «Քանի որ աշխարհ պիտի վերջանայ . . .»

Արհեստական անձրեւ: — Արհեստական անձրեւ հայթայթելու համար կազմուած ամերիկեան ընկերութիւնը, կոմունութիւն ոռոգելու համար իրու բաժնորդագին 25.000 ֆրանք որոշեր է: այս գումարը պիտի ստանայ իւր պարտականութիւնը կատարելէ վերջ:

Պող եւ Վիրջինէ: — Վերջերս ի Բարիկ բերուած օրան-ութան ցեղն մին արու և միւսն էդ երկու մատաղատի կապիկները Պող և Վիրջինէ անուանած են: ցաւալի է տեսնել թէ բարեխառն գօտեաց մէջ, հակառակ ամէն խնամոց, անկարելի կը լինի տաք երկրի այս քառամեռն բնակչաց ապրիլը: ասոնց նա-

(1) ի Վենետիկ մէկ թիով կը վարեն կօնտան:

խորդն, Էտկար անուամբ ջիմբանզի մը, մեռաւ նոյն ստամառառաւ: Շատեր կը փափաքին որ ի Բարիկ ընդարձակ և տաք անտառ մը շինուէ՝ այրեցեալ գօտեաց ծառերով, ուր թերեւ կապիկները մոռնան իրենց սիրելի հայրենիքը:

Ֆրանսայի շոները: — Նոր վիճակագրութիւն մը կը ցուցնէ թէ ամբողջ ֆրանսայի մէջ գտնուող շանց թիւն է 2 857,657, որոց 2.069.569ը պահապան շուներ են: Կետեաբար 13 մարդու շուն մը: այս թուանշանք կը ցուցնեն թէ բասթէօրեան հաստատութիւնքը որքան անհրաժեշտ պէտք մ'են:

Ամենամեծ տախտակ: — Աշխարհիս ամենամեծ տախտակն այն է զոր վերջերս կտրեցին Քալիֆօրնիոյ մի ծառէն: Այս տախտակն երկայնութիւնը 36 մ. 85 է, լայնութիւնը 5 մեթր, թանձրութիւնը 12¹/₂ սանթիմեթր: այն ծառ՝ ուսկից սղոցուեցաւ այս տախտակ՝ 10մ.65 տրամագիծ և 91 մեթր բարձրութիւն ունի: անոր համակեդրոն շրջանակները զայն 1500 տարուան կարծել կուտան: Այս տախտակն ար Զիկաքօյի արուեստական հարմագիտին նոր փայլ մը պիտի տայ, 15.000 ֆրանք արժէք ունի:

Լուսնոյ խաւարումը: — Մայիս 11ի լուսնական խաւարումը ամպերու պատճառաւ յերոպա տեսանելի չէ եղած, միայն խաւարման վախճանին մօտ լուսինը մի քիչ տեսնուած է: գեղեցիկ երեսոյթ մէր այս: ամէն անոնք որք գիտելու բաղդն ունեցան, կը յիշեն թէ լուսնոյ հարաւային կողմէն փոքրիկ մաս մը միայն կը քալէր: լուսնոյ տրամագիծը լինելով մելի 1, խաւարման մեծութիւնն էր 0.953:

Այնքայ թաթուկ գիտել գիտել լուսնու գույնը

ԵՐԵՖ ԲԱՆ

Երեք բան կայ որոց պարտի նմանիլ կին մը և որոց պէտք չէ նմանի: ըսած է անգիտացի փիլիսոփայ մը:

Պարտի նմանիլ խողունջին որ բնաւ գուրս չելներ իւր տունէն, բայց պէտք չէ խողունջին պէտք բոլոր ունեցածը կը ունակին վրայ կը:

Պարտի նմանիլ արձագանգին որ այն ատեն միայն կը խօսի երբ բան մը հարցուի իւրեն, բայց պէտք չէ՝ արձագանգին պէտք այն պէտք չէ նայի որ միշտ իւր խօսքը լինի:

Պարտի նմանիլ քաղքի ժամացուցին, վերջին այր ճիշդ ու կանոնաւոր, բայց պէտք չէ՝ այդ ժամացուցին պէտք այն չայն հանէ որ քաղաքն ողջոյն զինքը լու:

ՅԱՆՉՆԱՐԱԲԵԼԻ ՎԱՃՈՌԱԾՈՒՆՔ

Պ ՂԹԱՎԱՃՈՌԱՏՈՒՆՎՐՈՅՐ և Ընկ. Ղա-
լութիս, Գօմիսիօն խանի տակ, թիւ 23:
ՄԱՅԱՃԻՒՂ նոյնթղթավաճառատան
զահէ-Գարու, ձէլու պէյ խանի տակ,
թիւ 18:

Ս ՏԻՓԱՆ ԶԱՎՈՒՇԵԱՆ. Գործատուն և
վաճառատուն տեղական կերպասուց.
գիմացկուն ապրանք՝ Եւրոպական ճա-
շակաւ. Պապը Ալի ճատաժափ, Պարս-
կական գեսապանատան դիմաց, թիւ 48:

ՐԱՄ Կ ԿԻՒՄԻՒՆՃԵԱՆ. Հոտաւէտ
նիւթերու և խոզանակաց մթերանց.
Ա. Պոլիս, Էսկի Զապթիյէ ճատաժէ,
Թօմսօն խանի դիմաց, թիւ 7:

Տ ՏԻՓԱՆ ՄԱՆԿԵԱՆ. ճոխ վաճառատուն
պարզ և չքեղ անձրեւանցներու, ու
արեւանցներու. Ղալաթիս, Քաման-
տո Պանքային դիմաց, Գօմիսիօն խա-
նին տակը:

Լ ԼԵՏԻՄ ԶԱՐԻՖԵԱՆ, Դեղագործ ի Գում-
գարու, Սթափիօն ճատաժափ: — Դե-
ղերու թարմութիւն, գեղագրոց Խըղ-
ճամփտ և անխարդախ պատրաստու-
թիւն, գնոց չափաւորութիւն, առա-
ւելութիւններ որոցմովիւր անթիւ յա-
ճախորդաց վատահութիւնը գրաւած է:

Ո ԿԵՇԻՐԵԱՆ ԵՂԻՍՐԻ, Մասվաճառի
կրկին խանութք ի կէտիկ-Բաշա և ի
Գում-գարու: Փողոցներուն տեղը և
խանութներուն թիւերը չեմք անհա-
ներ, որովհետեւ հանրածանօթ եղած են
իրենց ուղղամտութեամբ և ապրանաց
ընտրութեամբը :

Մ ՄԵՆ ՏԵՍԱԿՑԱՆՉՆԱՐԱՐՈՒԹԵԱՆՑՀԱ-
մար գաւառներէն դիմել առ Յովան
Գ. Փալագաշեան, Կ. Պոլիս, Պահչէ
Գարու, Թաշ խան. թիւ 51:

ՊԱՇՏՈՆ իննդրոց ուսուցիչք կը
հրաւիրուին արձանագրուելու Ժա-
ղիկի խմբագրատունը. հոն դիմելու
են նաև թէ՛ վարժարատնաց և թէ՛ մա-
նաւոր գաւերու համար ուսուցիչ
մնառողներ :

= Ֆրանսուերէն, գերմաններէն և իտա-
լիրէն լեզուաց մասնաւոր գաւեր ստանձ-
նելու համար արձանագրուած են սորդէն
մի քանի հմուտ և վկայեալ ուսուցիչք:

= Դպրոցի մը մէջ օգնական-կառա-
վարչութեան հոմար մէկը կ'ուզուի:

= Երիտասարդ ուսուցիչ մը կ'ուզէ
երկրորդական ուսուցչի պաշտօն ստանձ-
նել վարժարանի մը մէջ: Պատրաստ է
նաև գաւառներն երթալու:

ՊԱՏԿԵՐ ԱՇԽԱՐՀԻԿ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ
Արեւատեան Հայոց ի վերջ կոյս ժԹ. դա-
րու. ընդ խնամով Յ. Գուրգենի. Հրա-
տարակուեցաւ Բ. մասը. Գին 3 գահեկան:

ԿԻՒԱՆ ԲՈՏՏԻՅՑ, ԲՈՒՄԵՆ, Բիանօյի
համար պատրաստուած ի Գալուստ Մես-
տումեանէ: Գին 8 դրու:

ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ

Ճարտար նկարիչ մեծարգ Պ. Մկր-
տիչ, Պարսամեանց յաջողած է ամենայն
ճշգութեամբ նկարել վաղամեռիկ քեր-
թող Պետրոս Դուրեանի մեծապիր պատ-
կերն, առանց ի կենդանութեան նորա-
տեսած լինելու զնա, այլ միայն Դուրեանի
կրտսեր եղբօր՝ Աքրիպպաս էֆէնտիբ՝
գէմբէն օգտուելով և շինած պատկերն
հետպհետէ ուղղելով ըստ դիտողու-
թանց հանգուցելոց ազգականաց և
մերձաւոր ծանօթից, այսպէս որ Պ.
Պարսամեանց ըստ նոյն ազգականաց և
ծանօթից գրաւոր վկայութեանց՝ ի
ձեռին ունի այսօր բանաստեղծին կեն-
դանատիպ և ճգրիտ նմանութիւնը ներ-
կայացնող պատկեր մը. Պ. Պարսամեանց
« Մաղիկ »ի խմբագրութեան յանձնած
է վերոյիշեալ գրաւոր վկայութիւններն:

Դուրեանի լուսանկարն ունենալ ցան-
կացողներուն գոհացում տալու համար, Պ.
Պարսամեանց փափագելով իւր գծած
սոյն պատկերին լուսանկարն ևս հանել
բազմաթիւ օրինակ, առ այս բաժանոր-
դագրութիւն բացած է, մեծը (բապինէ)
5 դրուց, փոքրը (վիզիր) 100 փարա:
Գաւառուներէն փօստի ծախքն ևս պէտք
է զրկել:

Բաժանորդագրութիւնք կ'ընդունուին

Մաղիկի խմբագրատան մէջ:

ՓՈՒՆՁ ԳԻՏԱԿԱՆ

Գրեց Տօրքօր Կ. Յ. Փաշայեան
կը պարունակէ

Մասն Ա. — Քուն, Խրագըիկ, Երազք,
մարդարէական կամ բազդագուշակ ե-
րազներ, քնաշրջութիւն, համակրութիւն
և հակակրութիւն:

Մասն Բ. — Միրոյ գիտական բացատ-
րութիւնը, Գաղղիական ախտի ծագու-
մը, Գերմանիոյ գահաժառանձին հիւան-
դութիւնը, թունաւորումն:

Մասն Գ. — Առողջաբանական յօդ-
ուածք սովորութեան, մտային կարո-
ղութեան, մտաւոր արհեստից և ոգելից
ըմպելեաց գործածութեան վրայ:

Գին 5 դրուց
Վաճառման կեդրոնատեղին է ՄԱՂԻԿԻ
Խմբագրատունը:

Ի ՀՈՅՍ ԸՆԾԱՅՑԵՑԱՆ, Կեսարիոյ Ս.
Կարապետի վանուց ժաւանդաւորաց
վարժարանի հրատարակութեամբ
և Պատուալեան տպագրութեամբ,
« ԵՌԻՒՑԱԿ ՀՈՅՑԵՐԸ ԶԵՌԱԳԻՌՈՅ ի
ԹՈՒՐԻՔԻԱ. Հատոր Ա. կեսարիոյ վի-
ճակ. Տետր Ս. Յուրցակ Հայերէն ձե-
ռուգրաց Սուրբ Սարգսի վանուց ի կե-
սարիուս կազմեց Տրդատ վարդ. Պաշ-
եան, Առաջնորդ Հայոց կեսարիոյ:

Գին 7 դրու:

ՏԵՍԱԿԱՆ ԵՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԱՆԴՎԻԵՐԸ ԼԵԶՈՒԻ

Աշխատասիրեաց Յ. Մանդակունի

Գին Յ դրու:

Կը ծախուի ՄԱՂԻԿԻ խմբագրատունը:

ՍԱՄՓՈՍՈՆ

ԱՃՈՒՄՆ ԵՒ ԵՐԿԱՐՈՒՄՆ ՄԱԶԵՐՈՒ

Կ. Պոլիս, 15 Մուհարէմ, և 8 Օգոստ.
1307

Տեարք Սարաֆեան Եղբարը.

Դեղուէնդէ է Խամբէալ

1305 թուականին էր որ Զեզ հետ մէկ
տեսութեան մէջ՝ նախապէս տեղեակ լի-
նելով արհեստի մէջ Զեր ունեցած մար-
տարութեան և լուրջ արուեստափրու-
թեան՝ խնդրեցի մազերը երկարող, ա-
ճեցնող և հիւանդ արմատները կենդա-
նացնող պատրաստութիւն մը իմ աղջը-
կանց համար:

Խոստացաք իր փորձ ի մասնաւորի
պատրաստել այդպիսի դեղ մը, պայմա-
նաւ որ երբէք չպատի պարունակէր իւր
բազագրութեան մէջ հակառազդական նիւ-
թեր, և ըստ Զեր խոստման՝ զրկեցիք ինձ
երեք ձիւ սոյն գեղէն:

Արդ՝ ինչպէս յայտնած եմ հրապա-
րակաւ չնորհակալութիւնս 14 Մուհարէմ
և 7 օգոստ թուակիր Սատիկը լրագրոյ
միջոցաւ, նմանապէս սոյն մասնաւոր գը-
րութեամբ կը յայտնեմ խնդակցու-
թիւնս, վասն զի Զեր պատրաստութիւն
յաջողապէս պսակուեցաւ, աճեցնելով,
երկարութիւնը և գեղեցկացնելով աղջկանց
մազերը, և կը յաւելում թէ այդ դեղ
չպարունակէր իւր մէջ հակառազդական
նիւթեր այլ և այլ պատրաստութեանց
նման: Ընդունեցիք չնորհակալութիւնս:
Փորգարուի Կայս. Պալատան,
պահեստի զօրաց բժիշկ

4-10 Դեր հազարապէտ Հիւսէթին

ԻԼԱՎԵԼԻ ՍԱՐՅԸ ՕՍՄԱՆԻ

Օսմ. լեզուի ուսուցիչ Պետրոս էֆ.
Կարապետեանի յօրինած սոյն ընտիր աշ-
խատութիւնն, որ է Օսմաներէն լեզուի
տեսական և զործանական թերականաւ-
րին զուտ տաճկերէն, կ'աւանդէ թուր-
քերէն, Պարսկերէն և Արաբերէն լեզու-
ները միանգամայն, ընդարձակ և համա-
ձայն տրամարանական բազդատական մէ-
թութիւնն:

Գին 5 դրու:

Գաւառներէն պէտք է դիմել ՄԱՂԻԿԻ
Խմբագրատունը:

ԱՅԲԵՆԱՐԱՆ ԳԱՂԻԵՐԸ ԼԵԶՈՒԻ Իպատ-
կերազարդ. ի պէտք Յ.զգ. վարժարա-
պանաց և չայ ուսանողաց. Երկրորդ տպա-
գրութիւնն ճոխացեալ. Տապագ. Փա-
փազեան, Խիստ կարճ ժամանակի մէջ
կրկին տպագրութեան արժանանալն և
հմուտ ուսուցիչներէ գտած Զերմ ըն-
դունելութիւնք, բաւական ապացոյց
են գործոյն ընտրութեան և առաւել-
լութեան: Վաճառաման կեդրոնատեղին
է Միհրան Փափազեան գրաւունը (յա-
շորդ Յ. Գալափեանի), Զագմազ ճըլար,
Զիւմալիւլիւ խան, թիւ 18, 19, 21.
Գին 1 դրու: Վարժարանաց համար
100 ին 20 զեղ կը տրու:

ԱՐՏՈՒՏԱԿԵՐ Ա ՍԱՔԱԵԱՆ

ՅՈՍԴՐ. ՄԱԴՐԱՆ Յ. ՓԱՓԱԶԵԱՆ
Կ. Պոլիս, Զիւմալիւլի խան, թիւ 18, 19, 21